

«ՃԱՆՉԱՌՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

ՄԱՏԵՆԱՇԱՐ ԲԻՒ 1

# ՆԵՐԳԱՂԹԸ

ԵՒ

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԳԻՏՆԱԼ ՄԵԿՆԵԼԵ ԱՌԱՋ



ՓԱՐԻԶ

1947

9(47.9)5

29/10/7

4.6.1 qhippiypp le piaq

qhippiypp le qhippiypp mil

qhippiypp


«ՀԱՆՉԱՆԱՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԱՏԵԱՎԱՐ ԹԻՒ 1

Գիրության մասին

9(47.925)28  
61

Ապրիլի 1 1961 թ.

# ՆԵՐԳԱՂԹԸ

Եհ

Ի՞նչ Պէտք է գիտնալ ՄԵԿՆԵԼԵ ԱՌԱՋ



Փ.Ա.Ր.Ի.Զ

1947



**Imp. ARAXES, 46, rue Richer, Paris (9).**

## Ե Ր Կ Ո Ւ Խ Խ Օ Ս Վ Ք

Ներկայ գրքոյիլը առաջինն է «Ճանշնանք Հայրենիքը» մատենաշարին, որուն հրատարակութեանը ձեռնարկած նե Յրանսահայ Ազգ. Ընդհ. Միութեան Փրոփակամտի Յանձնախումբը եւ Ներգաղքի Կեդր. Կոմիտէի Տեղեկատութեան Դիւանը, գարծակցաբար :

Ցաւալի իրազութիւն է որ արտասահմանի Հայութիւնը չի նանշնար իր Հայրենիքը : Հայերէն քերպերու կանոնաւոր հետեւաղներն իսկ, աղօտ գաղափար մը միայն ունին Սովետական Հայաստանի իրական կեանիքին մասին :

Սով. Հայաստանը՝ Պետութիւն մըն է, բառին բովանդակած բոլոր ստորագելիներով : Պետութիւն մըն է ուսկայն, որուն ընկերվարական հիմունիքները եւ նկարագիրը բոլորովին տարբեր ըլլալով մեր բնակած երկիրներու պետական դրութենէն, պէտք ունին նանչցուելու եւ լաւ հասկցուելու :

Սով. Հայաստանը՝ հայ ժողովուրդի պետութիւնն է : Դարերով իր անկախութիւնը կարսնցնող, հալածուածեւ տառապող ժողովուրդի մը ստեղծած համեմատաքար նոր պետութիւնը՝ որ իր բոլոր արտայայտութիւններուն մէջ կը ցոլացնէ երկար անցեալ մը եւ փայլուն մշակոյթ մը ունեցող արժէքաւոր ազգի մը ոգին :

Սով. Հայաստանը արդիական պետութիւն մըն է. իր գաղափարական բովանդակութեամբ, մշակոյթով, տնտեսական կեանքով, աշխատանիքի ձեւերով եւ կազմակերպութեամբ :

Սով. Հայաստանը՝ մարդկային ընդհանուր ազատագրութեան եւ տեւական զարգացման ու կատարելութեան ձգտող ժողովուրդի մը հայրենիքն է, որուն երեկը չի ենանիք այսօրուան եւ որուն վաղն ալ պիտի չընմանի այսօրուան :

Սով. Հայաստանը՝ նիւթական, շօշափելի իրականութիւն մը ըլլալով հանդերձ, սգի մըն է, հայրենակարու բազմութիւններու մարմնաւորած երազը ու այդ տեսակետով, մեկնակետ մըն է հայ ժողովուրդի անքարերելի ու անկապտելի քաղաքական, մշակութային ու ընկերային խտալմերուն իրազործման ու ամբողջացման :

Սով. Հայաստանը՝ հայ ժողովուրդի քաքուն կարողութիւններուն և ընդունակութիւններուն մարմին տալու կոչուած կարելիութիւնն է ու այդ ձեւով բոլոր հայ ակնարկներու սեւուման վառարանը :

Սով. Հայաստանը՝ Հայուն հայրենիքն է ու հետեւաբար ինքզինքը հայ ընդունող բոլոր մարդոց գուրգուրանին արժանի աշխարհ մը :

Սով. Հայաստանը՝ վաղոսան մեր բնակելիք ու քաղուելիք աշխարհն է, հետևաբար սրբավայր մը :

Այս իմաստն ու բովանդակութիւնը ունեցող մեր հայրենիքի մասին տգիտութիւնը դատապարտելի անտարբերութիւն մը պիտի նշանակեր ունէ Հայու կողմէ :

Այդ տգիտութիւնը մասամբ փարատելու ցանկութիւնով, բայց առանց ամբողջական ու կատարեալ գործ մը ընելու յաւակնութեան, ծրագրուած է հետզհետէ հրատարակել հետեւեալ գրքոյկները .

Ա. — Ներդադթը եւ ի՞նչ պէտք է դիտնալ մեկնելէ առաջ :

Բ. — Խորհրդային Սահմանադրութիւնը (Սահմա-

նաղրութեան թարդմանութիւնը, ներածութիւնով մը) :

Գ. — Սով. Հայաստանի ճարտարաբուեստացումը  
և Հնգամեայ նոր Փլանը :

Դ. — Սով. Հայաստանի կրթական դրութիւնը և  
դաստիարակչական ողին :

Ե. — Սով. Հայաստանի առողջապահական դրու-  
թիւնը :

Զ. — Սով Հայաստանի աշխարհագրութիւնը :

Է. — Մարմնակրթութիւնը Սով. Հայաստանի մէջ :

Ը. — Սով. Հայաստանի գրականութիւնը :

Այս գրքոյկներով պիտի տրուին, արծարծուած նիւ-  
թերու շուրջ, տարրական ու հիմնական գիտելիքներ  
միայն, բոլորին մատչելի, պարզ ու հասկեալի լեզ-  
ուով : Անոնք պիտի ծառայեն առաւելապէս օրավէս խթան  
ընթերցողին հետաքրքրութիւնը արթնցնելու եւ մղելու  
զայն ամելի լուրջ եւ հիմնաւոր աշխատանքի, բազմա-  
կողմանիօրէն ուսումնասիրնելու համար, հայրենի աշ-  
խարհին բարդ ու այլազան իրականութիւնը :

Կրնայ ըլլալ որ գրքոյկներու հրատարակութիւնը,  
վերը նշանակուած կարգով տեղի չունենայ կամ յիշուած  
նիւթերէն տարբեր ուրիշ գրքոյկներ ևս հրատարակուին :

Գրքոյկներէն իրաքանչիւրին կազմութիւնը յանձ-  
նուած է, նիւթին շուրջ մասնաւոր պատրաստութիւն ու-  
նեցող անձերու :

Ընթերցողներու ընդունելութենէն եւ քաջալերանքէն  
կախում ունի, այս ասհմանափակ ծրագրով սկսուած  
աշխատանիքին շարունակութիւնը աւելի լայն եւ ճոխ  
ժեւով :

Զենիք ուզեր տարակուսիլ այս ձեռնարկին համիշեպ  
մեր հասարակութեան ցոյց տալիք քաջալերական վե-  
րաբերումին մասին :

Գործին մէջ, որեւէ նիւթական շահ ակնկալելու դիտաւորութիւն չկենալով, զրբոյկները պիտի վաճառուին մատչելի նուազագոյն գինով, իւրաքանչիւրին համար կատարուած ծախքերը հաշուի առնելի յետոյ միայն :

---

Ա. ՄԱՍ

ՆԵՐԳԱՂԹԸ



1946ի ամառէն ի վեր, երբ Սով. Հայաստանի կառավարութեան գիմումին ընդառաջելով, Խորհրդային Միութեան Կեդրոնական իշխանութիւնը, զանազան երկիրներու մէջ ցրուած Հայերուն ազատութիւնը տուաւ իրենց հայրենիքը փոխադրուելու, ներգաղք բառը ամենէն շատ գործածուած բառերէն մէկը դարձած է։ Այդ պատճառով իսկ, զագրած է թերեւս շատերուն համար իր իսկական ու ամբողջական իմաստով ներկայանալէ։

Նոր կազմուած ըլլալուն համար, բառարաններուն մէջ դժուար է դանել բառը։ Կը նշանակէ գէպի Երկիր, գէպի Հայրենիք վերադարձ, ըլլալով հականիշը արտագաղթին, կամ պարզապէս զաղթին։ Բառը նոր է, որով հետեւ իր արտայայտած գործողութիւնն ալ նոր է մեզի համար։

Հայերուս համար, արտազաղթը՝ այսինքն, Հայրենիքը, ծննդավայրը լքելով, դէպի օտար աշխարհ մեկնումը, ընթացիկ ու բնական երեւոյթ մը եղած է երկար գարերու ընթացքին։ Հայ պետականութիւնը տակաւին չանհետացած իսկ, բազմաթիւ Հայեր գտնուած են, որոնք իրենց հայրենիքէն մեկնելով հաստատուած են ուրիշ երկիրներու մէջ, յատկապէս Բիւզանդական

(\*) Այս դասախոսութիւնը կարդացուած է «Ճանչնանք Հայրենիքը» անունով Փարիզի մէջ սկսուած դասախոսութիւններու շարքին առաջինին մէջ, 31 Յունաւար 1947ին, լ. Զորմիսեանի կողմէ։

Եւ Պարսկական կայսրութիւններուն մէջ։ Անձնական առելի փայլուն ու լաւ դիրքեր գրաւելու ցանկութիւն ու նեցողներ եղած են անոնք, որոնցմէ շատեր յաջողած են բիւզանդական դահուն վրայ բազմիլ իբրեւ կայսր, կամ դինուրական, քաղաքական ու տնտեսական կեանքի մէջ նախանձելի դիրքեր գրաւել։ Պատմութեան ընթացքին, ամէն ժողովուրդի մէջ տեսնուած է այդ երեւյթը, օտար հորիզոններու տակ բախտ վնասող մարդոց արկածախնդրութիւնը։ Այդ սահմանին մէջ, անբնական ու հակամարդկային ոչինչ կայ։

Հայ ժողովուրդին մէջ զանդուածային արտադադիր կը սկսի իր պետականութեան կորուստէն յետոյ, յատկապէս այն շրջանին երբ թրքական ու մոնկուտական արշաւութումքեր, իբրեւնց տափաստաններէն դուրս դալով արեւելքէն դէպի արեւմուտք կ'արշաւեն, անցնելով ան<sup>2</sup> խուսափելիօրէն բոլոր ճամբաններուն վրայ կտնուող Հայոց աշխարհէն։ Քաղաքներ ու գիւղեր հրկիւող, ամէն ինչ թալանող ու քանդող, մարդիկը հալածող ու կոտորող այդ բարբարոս ցեղերու անպատճելի վայրապութեան առաջ, հարիւր հաղարաւոր Հայեր կը լքեն իրենց տունն ու տեղը ու կը մեկնին անծանօթ աշխարհներ։ Շատեր անոնցմէ կը հաստատուին Բիւզանդական կայսրութեան սահմաններուն մէջ, ուրիշներ Մեւ Ծովի հիւսիսէն կ'անցնին Եւրոպա ու բնակութիւն կը հաստատեն Խքիմի, Լեհաստանի, Հունդարիոյ, Թրանսիբրվանիոյ եւ Բումանիոյ մէջ։

Երբ ԺԴ. դարուն, Լէնկթիմուրի արշաւանքէն վերջ կը գանդապին մարդկային մեծ զանդուածներու չարժումները արեւելքէն դէպի արեւմուտք ու Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներուն կեանքը որոշ կայունութիւն կը ստանայ, երբ փլատակի վերածուած հին կայսրութիւններուն վրայ, նոր պետութիւններ կը կաղմուին,

իսլամական ծովուն մէջ կորսուած խլեակի մը կերպարանքը կը ստանայ հայ ժողովուրդին վիճակը։ Կիլիկ-եան իշխանութեան անհետացումէն յետու, իր հողին կառչող հայ մարդը երբեք իր բնաշխարհին մէջ ապրող մարդու երանութիւնը չնանչցաւ այլեւ։ Հայաստանը անկէ վերջ կը դառնայ Թուրքերուն եւ Պարսիկներուն միջեւ երկար դարեր տեսող կոփւներու թատերաբեմ, եւ հայ բազմութիւնները կը լքեն իրենց հողն ու աշխարհը երբեմն մէկ կամ միւս կոռուպին բռնադատութեամբ, եւ երբեմն ալ կամաւոր կերպով, պատերազմի սարսափներէն ազատ մնալու մտահոգութեամբ եւ օտարութեան մէջ համեմատական հանգստութիւն մը դտնելու յոյսով։

Մինչեւ 1914-1918ի պատերազմին սկիզբը արտադադր միշտ կը շարունակուէր հայ ժողովուրդին, յանախ անտեսանելի ճեւով։ Հատ-հատ կամ փոքր խումբերով մարդիկ կը հեռանային իրենց ծննդավայրէն ու դէպի պանդխտութիւն կը դիմէին։ Երիտասարդներ, երբեմն նոր ամուսնացած, կը լքէին իրենց կիները ու Պոլս, Իզմիր, Թիֆլիս կամ Ամերիկա ու Եգիպտոս կը մեկնէին դրամ շահելու ու վերստին հայրենիք վերադարձնալու սկզբնական տրամադրութիւններով։

Ասոնցմէ շատեր, հանգիստ պայմաններու տիրանալով, իրենց ընտանիքն ու ազգականներն ալ կը հրաւերէին, փոխանակ իրենք վերադառնալու հայրենիք։

Արտագաղթի այս ազէտին գիտակցութիւնը մէկ անդամ միայն գդացած է հայ ժողովուրդը, Օսմ. Սահմանադրութեան շրջանին, երբ «Դէպի Երկիր» կարդախօսը նետուած է հրապարակ։ Կը յիշեմ այդ ատեն, աշակերտութեան շրջանին, Պոլսոյ մէջ, մտաւորականութեան, ուսանողութեան եւ երիտասարդութեան մէջ ստեղծւած խանդավառութիւնը հայրենիք մեկնելու դադարիարին հանդէպ։

Վրայ հասաւ պատերազմը, ուրկէ դուրս ելաւ հայ ժողովուրդը արիւնլուայ, զոհ դառնալով անասելի ու աններելի Ոճիրի մը: Կէսէն աւելին կորսնցուց իր թիւին ու մնացորդներն ալ նետուեցան դուրսը հեռու իրենց աշխարհէն:

Յետաղայ քաղաքական դաժան դէպքերուն հետեւանքով, ոչ միայն Թրքահայաստանի, այլ ամբողջ Թուրքիոյ մէջ, բացի Պոլսէն, ոեւէ Հայ չմնաց: Հեռացուեցան Հայերը գարերով իրենց պապերուն կողմէ բնակուած աշխարհէն, ցրուեցան ուրիշ երկիրներու մէջ ու կաղմեցին այսօրուան Սփիւռքը:

Անվիճելի իրողութիւն է որ դարերու ընթացքին տեղի ունեցած մասնակի կամ զանդուածային արտազալթը հայ ժողովուրդին, քաղաքական հարկադրանքի ու բռնադատութեան տակ տեղի ունեցած է: Ազրուստ մը շահելու մտահոգութիւնով չէ որ լքած է հայ մարդը իր ծննդավայրը: Հայոց հայրենիքը իր աշխատասէր ժողովուրդը լայնօրէն ապրեցնելու բոլոր պայմանները կը լրացնէր: Աշխատանքը՝ մարդկօրէն անհնարին դարձնող, աշխատանքին արդիւնքը կողոպտող իշխանութիւններն էին հայ մարդը իր արտէն ու արհեստանոցէն դուրս վտարողները:

Այլեւս պատմութեան անցած են, Հին հայ դազութները ու իրեւ պատմական դէպք միայն կը քննուին: Բայց նորերը՝ 1920էն վերջ կազմուած գաղութները, — Մերձաւոր Արեւելքի, Պալքաններու, Ֆրանսայի եւ Ամերիկաներու մէջ հաստատուածները — կենդանի հայ իրականութիւններ կը մնան տակաւին: Կ'արժէ անոնց նըկարագիրն ու էութիւնը հասկնալ քիչ մը աւելի մօտէն:

Պատերազմական ու քաղաքական դէպքերու հետեւանքով իր տունն ու տեղը խուճապահար լքող բազմութիւններուն համար, մեկնումը ժամանակաւոր հանդա-

մանք մը ունէր : Արտագաղթը մահէն փախուստ մըն էր միայն : Ոչ ոք, բնակութեան հաստատուն վայր մը գը- տած ըլլալ կը կարծէր, իր հաստատուած նոր երկրին մէջ : Սպասողական վիճակի մը մէջ, ամէն մարդ կը սպասէր դէպքերու յեղաշրջութեան մը ու ծննդավայր վերադառնալու կարելիութեան :

Կիլիկիայէն, Պոլսէն եւ Անատոլուի զանազան վայ- րերէն, օրինակ՝ 1920էն 1925 Ֆրանսա եկող Հայերու հոգեկան տրամադրութիւնները թարմ են տակաւին բո- լորին յիշողութեան մէջ : Նոր եկած ատեննին, մնայուն կերպով հոս հաստատուիլ ուզողներ դրեթէ չկային : Ա- մէն մարդ դասաւորած էր իր աշխատանքը ժամանակա- ւոր կերպով ապրողի հոգեբանութեամբ : Գործարաննե- րու մէջ կ'աշխատէր, օրական մը եւ ապրուստ մը ա- պահովելու մտահոգութիւնով, անհամբերութեամբ սպա- սելով դէպի երկիր վերադարձին : Առաջին տարիներուն, Ֆրանսա եկողը չէր մտածեր տուն շինելու, կամ զործ մը հիմնելու մասին, որովհետեւ հաշիւը կ'ընէր մօտ ա- տենէն երկիր վերադառնալու եւ տիրանալու իր տունին եւ կալուածներուն :

Այս հաշիւը ճիշդ դուրս չեկաւ դժբախտաբար : Մի- ջազդային Դիւանազդիտութիւնը մոոցաւ թուրքերուն ո- ճիրը եւ նուիրագործեց բոնի ուժին կողմէ «կատարուած իրողութիւնները», տարրական արդարութեան զգացումն իսկ արհամարհելով :

Քաղաքական դէպքերու բերած այս յուսախաբու- թիւններուն առաջը փոխուեցաւ հայ մարդուն տրամա- դրութիւնը : Ժամանակաւոր բնակութեան գաղափարը վերածուեցաւ մնայուն բնակութեան ըմբռնումին ու մարդիկ սկսան տուներ շինել, անկախ զործի տէր դառ- նալ : Հայրենիքի ու ծննդավայրի դուռները իր առջեւ փակուած տեսնող հայ մարդը փոխեց նախ, անտեսական

կեանքի մէջ իր գործունէութեան ողին։ Ապահով ազն-  
տեսութիւն, դիրք, հարատութիւն հիմնելու եւ հաճելի  
կեանք մը վարելու մասին մտածեց։ Այս դիտաւարու-  
թիւնը իր հոգեկան ապրումներուն մէջ ալ փոփոխութիւն  
ստեղծեց։ Յաջողելու համար, պէտք տեսաւ յարմարե-  
լու, պատշաճելու իր ապրած երկրին պայմաններուն։  
Ճիդ ըրաւ նմանելու տեղացիին, ընդօրինակելու անոր  
աշխատանքի, վայելքի եւ առ հասարակ ապրելու բո-  
լոր ձեւերը, սորվեցաւ անոր լեզուն, առանց շեշտի խօ-  
սելու չափով ու հետզհետէ միտքէն անցուց նաեւ ծած-  
կելու իր ինքնութիւնը, ազգային ծագումը, երբեմն քա-  
շուելով նոյն իսկ խոստովաննելէ հայ ըլլալը։ Ամօթ զգաց  
«օտարական» ըլլալուն ու տեղացի կոչուելու բուռն ցան-  
կութիւնը յայտնաբերեց։ Պէտք տեսաւ դուրս գալ ինք-  
զինքէն, տարբեր շապիկ մը հագնիլ ու նոր անուն մը  
ատանալ։ Հայ մնալուն մէջ վնաս տեսնելով, նուաստա-  
ցում ալ զգաց եւ իւրացուց կարծես իր ժողովուրդին  
հանդէպ ցոյց տրուած արհամարհանքն ու անարդանքը։

Կեանքի գէպքերը շուտով բերին հայ մարդը սա-  
կայն այն եղրակացութեան, որ իր էութեան ուրացու-  
մը ոչ չահ կը բերէ եւ ոչ պատիւ, որ բառերով եւ ար-  
տաքին ձեւերով ինքզինքը մոռնալու եւ ուրիշները ըն-  
դօրինակելու փորձը խելացի ձեւ մը չէ ուրիշներուն կող-  
մէ որդեգրուելու համար, որ մարդ չի կընար իր մոր-  
թէն դուրս գալ ո՛չ իր կամքով եւ ոչ ալ ուրիշներու  
պարտադրութամբ կամ չոյանքով, որ Հայու խմորը իր  
վերջնական ձեւաւորումը ստանալէ յետոյ, դիւրու-  
թեամբ չի մաներ ուրիշ կաղապարի մէջ։

Ու սկսաւ հակադղեցութիւնը տարագիր ու անհայ-  
րենիք հայ հոգիին մէջ, սկզբնական տատանումներէն  
ու խարիսափումներէն վերջ։ Այդ հակազդեցութիւնը  
ամէնէն աւելի ուրիշները ստեղծեցին, իրենց իսկ օրի-

նակով ու մեզ հանդէպ ցոյց տուած վերաբերումն ։ Ատեն եկաւ, ուր ազգային հպարտութիւնը փռուեցաւ ամէն երկրի մէջ այն աստիճան ու այն սահմաններուն մէջ, որ տարբեր ազգութեան մը պատկանողը նկատուեցաւ խորթ ու ցած մարդ, «օտարական» մարդուն մէջ սովորային արժանապատութեան հետ խորապէս վիրաւորուեցաւ նաեւ անհատական արժանապատութիւնը: Իբրեւ հետեւանք այս կացութեան, մարդիկ սկսան մտածել որ իր ազգութեամբ եւ ծագումով հպարտանալու ը թերեւս աւելի պատուաբեր եւ օգտակար եղաւ ։ Ե քան թէ իր ազգութիւնով նուաստացած զգալու վիճակը:

Կեանքի դէպքնըով իսկ հաստատուեցաւ այս մտածման ճշդութիւնը: Վերջին պատերազմը այս ողիին առողջ ու ճիշդ ըլլալուն ապացոյցները բերաւ ամէն ճակատի վրայ: Բոլոր ժողովւրդներու մէջ ազգային զգացումը անօրինակ թափ եւ ուժգնութիւն ստացաւ: Մեծերու ազգայնամոլութեան դէմ ցցուեցաւ փոքրերու ազգային անհատականութիւնը:

Մեզի համար յատկապէս, արեւի պէս պայծառ դարձաւ, որ մեր ժողովուրդը իր արժանիքներով եւ կարողութիւններով, տարբեր ու եւ է ժողովուրդէ վարչի մնար, որ անջիմն ինքնազովութիւն մը եւ ինքինքը խարելու եւ օրորելու ձեւ մը չէ հայ ժողովուրդի արժէքին գիտակցութիւնը, որ անցեալի պատմական օրինակները չեն միայն որ ապացոյցը կը կազմեն Հայուն ուրիշներու հաւասար ժողովուրդ մը ըլլալուն, այլ նաեւ ներկային մէջ ի յայտ բերած ընդունակութիւնները եւ գործերը:

Ժողովուրդները՝ պատերազմներու մէջ տարած իրենց յաղթանակներուն մէջ հպարտութեան ու պարծանքի շարժառիթներ կը տեսնեն: Վերջին պատերազմի ըն-

թացքին մենք ալ ունեցանք այդ հպարտութիւնն ու պարծանքը: Սովետական Հայաստանի բանակներուն եւ իր փառաւոր ու անպարտելի զօրավարներուն յաղթանակներով, Հայուն տարագիր հոդին խռովեցաւ հպարտութեան զօրաւոր ալիքով մը: Հայուն հոդին ճանչցաւ ու դժաւ ինքզինքը:

Իր էութեան եւ արժէքին այդ ծանօթացումը զինուրական յաղթանակներով, աւելի շեշտուեցաւ ու ամրապնդուեցաւ, երբ հայրենիքն ալ ցոյց տուաւ իր կատարած նուաճումները եւ վերելքը, կարծ ատենի մը մէջ: Իսկապէս հայ հոդին խռովող մեծութիւն մը ունէր Խորհրդ: Հայաստանի պատկերը: Անոր առաջ, հայ մարդը գիտակցեցաւ ու խորապէս զգաց որ ինքը՝ ուրիշ աշխարհներու մէջ տքնելու եւ ստեղծագործելու հարկադրանքին տակ ապրող արարած մը կրնայ չըլլալ, որ ինքը՝ ուրիշներուն միայն օդտակար ըլլալու համար ծնած չէ, որ ինքը՝ իր ձիրքերն ու կարողութիւնները ուրիշներու ծառայութեան մէջ երեւան հանելու դատապարտուած մարդ մը չէ, որ եթէ հնարաւորութիւն տրուի իրեն, իր բնաշխարհին մէջ խաղալօրէն աշխատելու, կրնայ հրաշքներ գործել:

Շօշափելի ու բարախուն էր օրինակը. վէճ չվերցնող տեսակէն, մտածել տուող եւ որոշում առնել տուող տեսակէն: Ու հայ միտքին առջեւ ցցուեցաւ մեծ հարցականը: Մնալ դուրսը, օտարութեա՞ն մէջ, թէ վերադառնալ հայրենիք, իր հարազատ բնութեան մէջ: Քըրտինքը թափել օտա՞ր հոգերու վրայ, թէ իր պատերուն արթենով ու քրտինքով օծուած հոդին վրայ:

Այս հարցումը, առանց բացառութեան, ամէն Հայ տուաւ ինքինքին: Բայց ամէն Հայ տակաւին չէ տուած անոր պատասխանը վճռական ու դրական ձեւով, առանց տատանելու, ինքնարերաբար: Հրապարակով, բայց ու

յստակ կերպով, ժխտական պատասխան տուող չկայ: Այս պարագան իսկ ցոյց կու տայ արդէն թէ բարոյապէս սրբան ձնշող ու պարտադիր ձեւով կը ներկայանայ ներդաղթի հարցը: Որ եւ է բռնազրոսիկ հանգամանք չունի ներդաղթի ինդիբը: Ան գրուած չէ մարդոց կողմէ, կազմակերպութիւններու կամ նոյն իսկ հայ պետութեան կողմէ: Հարցը գրուած է կեանքին կողմէ իսկ, բնականօրէն եւ ինքնաբերաբար ու անոր գործնական լուծումն է միայն որ կ'աշխատին գտնել կազմակերպութիւնները եւ հայ պետութիւնը:

Այսքան բնական խնդրի մը մասին խօսիլն ու գրելը աւելորդ պիտի դառնար, եթէ չդանուէին մեր ժողովուրդին մէջ վերի հարցումներուն տակաւին պատասխան մը չդանողներ, վարանոտներ, օր մը մեկնելու եւ յաջորդ օրը մնալու տատամութին մէջ մնացողներ: Այդ մարդոց մտածման նիւթ տալու եւ հարցին զանազան կողմերը յստակօրէն ներկայացնելու դիտաւորութեամբ զրուած է այս զբայցիը:

×

Ներդաղթը՝ տունը, գործը, աշխատանքը ձգելու, վարժուած միջավայր մը լքելու, երկար տարիներու սովորութիւններէն հրաժարելու գործողութիւն մըն է: Զի նմանիր բնակարան մը փոխելու կամ նոյն երկրին մէջ, մէկ քաղաքէն ուրիշ քաղաք մը փոխադրուելու: Հետեւաբար, թե՛մեւ ու զիւրին գործ չը չէ: Զաւ նիւթական գործ մըն ու չէ սակայն. ինչպէս է օրինակ ֆըրանսայէն Ամերիկա փոխադրութիւնը:

Ներդաղթը անհաւական դործ մը ըլլալով հանդերձ, ազգային հաւաքական դործ մըն է: Նիւթական դործ մը ըլլալով մէկտեղ, դաղաքարական դործ մըն է: Լրիւ քննութիւն մը կատարելու համար, անհրաժեշտ է հետեւաբար վերլուծել ներդաղթ բառով սահմանուած



գործողութեան թէ՛ գաղափարական երեսը եւ թէ զործական երեսը. ուրիշ խօսքով, ցոյց տալ թէ՛ ազգային, հաւաքական իմաստը եւ թէ անհատական իմաստը: Հարցին այս երկու երեսներն ալ պէտք է քննել նաեւ յատկապէս անոր համար, որ մեր մէջ, շատեր անհատական շահուն եւ հաւաքական շահուն մէջ նմանութիւն եւ նոյնութիւն չեն դաներ, շատեր՝ հակասութիւն կը տեսնեն իրենց անձնական շահուն եւ հաւաքական-ազգային շահուն միջեւ եւ հնարաւորութիւն չեն դաներ այդ երկուքին միջեւ հաշտեցում մը կատարելու: Հայ մարդու հոգեկան տագնապներէն մէկն ալ այս խնդիրը կը կազմէ: Սփիւռքի մէջ գրեթէ չկան, բացառութիւն կը կազմեն այն անձերը որոնց անձնական շահը ամբողջապէս կը նոյնանայ աղդային շահուն հետ: Հայրներին մէջ ապրողին համար նման տագնապ գոյութիւն չունի անշուշտ: Հաւաքական շահուն մէջ կը տեսնեն հոն մարդիկ իրենց անձնական շահը:

Ներդաղթի հարցը լրջօրէն քննելու համար, անհըրաժեշտ է նախ սահմանել, ազգային-հասաքական շահու ըմբռնումը: Ամէն մարդ կը խօսի անոր անունով: Աղդային շահուն գէմ գործող մարդն իսկ, կը շահագործէ բացատրութիւնը, օգտուելով անոր տարտամ եւ ընդհանուր բովանդակութենէն:

Աղդային-հաւաքական շահու հիմնական, առաջին տարրը աղդային գոյութեան պահպանութիւնն է: Ազգութիւնը անհետանալէ ու ջնջուելէ յետոյ; ո'չ անոր շահը կը մնայ եւ ոչ ալ վնասը: Ազգային շահու անունով խօսիլ կամ գործել, կը նշանակէ ուրեմն, ամէնէն տուած, աշխատիլ աղդային գոյութեան պահպանումին. ընել որեւէ բան եւ ամէն բան այդ գոյութիւնը պահելու եւ զօրացնելու համար եւ չընել որեւէ բան որ կրնայ ծառայել այդ գոյութիւնը տկարացնելու եւ քանդելու:

Որեւէ գործի, ծրագրի եւ դիտաւորութեան «ազգային շահու» համապատասխան ըլլալը որոշելու համար, կը բաւէ հասկնալ թէ՝ իրենց հետեւանքով կը նպաստե՞ն թէ կը վնասեն ազգային գոյութեան։ Դիւրին չէ անշուշտ, ամէն ատեն, յստակ ու բացարձակ կերպով որոշել, առաջուրնէ որեւէ գործի հետեւանքները։ Այս գժուարութիւնն է որ շատ մը մարդոց կարելիութիւն կու տայ ազգային շահու անունով խօսելու, նոյն խոկ այդ շահուն դէմ գործելու ատեն։

«Ազգային-հաւաքական շահու» այս տարրին նկատմամբ, այսինքն ազգային գոյութեան պահպանումի աեւսկտէն, ներգաղթը զբակա՞ն գործ է թէ բացասական։ ազգային գոյութիւնը պահելու եւ գորացնելո՞ւ կը ծառայէ թէ տկարացնելու եւ քանդելու։

Հարցումին պատասխանը անմիջական է ու ինքնարերարար կը ներկայանայ ամէն միտքի։ Օտար Երկիրներէն Հայերուն վերադարձը դէպի իրենց հայրենիքը, անկառկած կ'օգնէ հայ ժողովուրդի գոյութեան պահպանումին ու զօրացումին։ Ոչ ոք կրնայ մտածել ու ըսել որ հայ ժարդը իր հայրենիքին մէջ կրնայ խորթանալ ու հեռանալ իր ազգութենէն, կրնայ օտարանալ եւ ուրիշ բնութիւն մը ստանալ։ Որեւէ ուժ, մարդկային կամ բնական, անկառող է իր հայրենիքին մէջ ապրող մարզը հեռացնել իր ազգութենէն։ Ի'ր հայրենիքին մէջ միայն մարդը կը կրնայ դտնուիլ իր բնական վիճակին մէջ, կ'ապրի իր բնական մղումներով, եւ կրնայ իրականացնել ինքնինքը ամբողջապէս։ Օտար աշխարհի մը մէջ, ընդհակառակը, արուեստական գոյութիւն մը կը քաջկուտէ մարդ ու կարծես տեւական պայքարի մէջ է իր շրջապատին հետ։ Իր էութեան հիմնական գիծերը պահելու համար խոկ, պարտաւոր է Փիզիքական պայքարի մէջ մտնել տիրող պայմաններուն դէմ ու ներքին հողեկան

պայքար մը վարել տեւականօրէն : Ամէն մարդ ընդունակ եւ ի վիճակի չէ այդ կոփւը մղելու, եւ երբ չի մը զեր կոփւը, կը տկարանայ ու կը թուլնայ եւ իր ինքնութենէն ամէն օր մաս բան մը կը կորսնցնէ : Այդ կոփւը մղելու կարող եւ տրամադիր եղողներն ալ, ահագին սպառում մը կը կատարեն իրենց ուժերուն եւ կարողութիւններուն, որոնք կրնային աւելի մեծ արդիւնքներ տալ տարբեր մարդի մը մէջ զործածուելով :

Մեզմէ իւրաքանչիւրը, օտար աշխարհներու մէջ հաստատուելէն ի վեր, կը դդայ իր էութեան փոփոխութիւնը քառորդ դարու ընթացքին : Հոյ նոր հաստատուած ատենի մարդը չենք մնացած, տարբեր մարդ ենք դարձած : Խօսքը անշուշտ տարիքի յառաջացման ստեղծած բնական փոփոխութեան մասին չէ : Մեր բարոյական ըմբանումներով, մեր կենցաղով մեծ աղեցութիւն կրած ենք չրջապատէն : Այդ փոփոխութիւնը աչքառու կերպով կը նկատենք մանաւանդ մեր զաւակներուն վրայ, որոնց աճման զուգընթաց կը դիտենք մեզմէ հիմնովին տարբեր, նոր անձնաւորութեան մը կազմութիւնը անոնց մէջ : Շատ մը ծնողքներ, չըսելու համար բոլորը, իրենց նկարագրէն եւ ապրումներէն մեծ բան մը չեն տեսներ իրենց դպւկին մէջ : Անոնց հողեկան ուահանջները, ձգտումները, վայելքի ձևերը բոլորովին կը տարբերին իրենց ծընողքին ունեցածէն : Բնական եւ հասկնալի կը դանեմ որ մենք բոլորովին չճանչնանք մեր թոռները ու անոնց զաւակները եւ մեր ապրումներով, ամբողջական խզման մէջ զտնուինք անոնց հետ :

Հայ անհաստականութիւնը կը լուծուի, կը հալի ամէն օր, մաս մաս, մեր աչքին առջեւ, օտար աշխարհներու մէջ : Տարակոյսէ գուրս է որ քանի մը սերումնդ յետոյ, Փրանսահայ զաղութը պիտի հասնի չին հայ զաղութներու — Լեհաստանի, Հունգարիոյ, Հնդկաս-

տանի — այսօրուան վիճակին։ Վաղը, հոս ալ, մեր հոս բնակած ըլլալու հետքը միայն ոլխով գտնէ պատմութիւնը, զերեզմանատուներու գամբանաքարերուն վրայ «եան»ով վերջացող արձանադրութիւններու մէջէն։

Գովելի են անշուշտ, հայ մանուկներւ մէջ ազգային վիտակցութիւնը պահելու նպատակով կատարուած աշխատանքները։ Բայց ոչ ոք կը խարուի անոնց տալիք արգիւնքէն։ 30-40 տարեկան եղող այսօրուան սերունդին անհետացումէն յետոյ, այդ աշխատանքներն ալ պիտի դադրին, ու եթէ իրենց անունն իսկ փոխելու անդարձիւղմութիւնը չգործողներ գտնուին, անոնք ալ այդ անունով միայն պիտի մատնեն իրենց ցեղային ծագումը։

Վիճելի չէ, կ'ենթազրեմ, այս ճշմարտութիւնը։ Ու իրրեւ այդպիսին ամբողջապէս կը սահմանէ ու կը ճըգէ արժէքը այն տեսակէտին, որ ազգային ինքնութեան պահպանումին համար, անհրաժեշտ չի գտներ հայ ժողովրդի հայրենիք տեղափոխութիւնը եւ բաւարար կը սեպէ տեղույն վրայ կատարուելիք աշխատանքները այդ նպատակին ծառայող։ Այդ աշխատանքներէն իւրաքանչիւրը քննելու եւ անոնց տուած արդիւնքը կշռելու պէտք չկայ, կը կարծեմ, ապացուցանելու համար անոնց բացարձակ անրաւարարութիւնը։ Մեր ազգային գոյութեան պահպանումի կենսական ինքրին, անհնարին է իրրեւ լուծում առաջարկել այդ տեսակէտը։ Զայն յայտնողները կամ ինքնախարէսութեան մը զոհն են, կամ զիտակցաբար կ'ուզեն մոլորեցնել իրենց շրջապատը։ Այդ տեսակէտը պաշտպանողները կանգնած չեն «ազգային հաւաքական շահու» գետնին վրայ։ Որքան ատեն հեռու կը մնանք մեր հայրենիքէն, պէտք է աշխատինք անշուշտ, ամէն միջոցով կարելի ընդդիմութիւնը փորձել մեղ կլանող ուժացումին դէմ, բայց չխարենք ինքզինքնիս մէծ արդիւնք մը սպասելով նման աշխատանքներէ։

«Աղղային - հաւաքական շահու» հիմնական տարբին կատարմամբ, այսինքն աղղային գոյութեան պահպանումի տեսակէտէն, ներդաղթէն զատ հիմնական ու արմատական որեւէ լուծում գոյութիւն չունի եւ անհնարին է պատկերացնել: Ներդաղթն է միայն դրական ու վերջնական միակ ըմբռնելի լուծումը:

«Աղղային - հաւաքական շահու» երկրորդ կարեւոր տարբը, հայրենիքի զարդացման ու զօրացման պահնջն է: Աղղութեան մը կոսուանն ու պատուանդանը հայրենիքն է: Աղղութեան մը մեծութիւնը համեմատական է իր հայրենիքի մեծութեան եւ ուժին: Անհատներու մեծութիւնն ալ կը չափուի իրենց հայրենիքի մեծութեամբ:

Վերի հարցումը կրկնենք այս տարբին նկատմամբ: Ներդաղթը դրակա՞ն աղղակ է հայրենիքի զօրացման ու մեծութեան թէ բացասական. արտասահմանի հայութեան Հայաստան փոխաղբութիւնը կ'օղնէ՞ հայրենիքի զարդացման թէ կը վնասէ:

Հոս ալ հարցումը իր մէջ կը բովանդակէ պատասխանը: Ակներեւ է որ հայրենիքը որչափ բաղմամարդ բլլայ, նոյն չափով ալ կ'աւելնան իր դարդացման հնարաւորութիւնները: Աշխատող ձեռքերու եւ միտքերու յաւելումով երկրը տնտեսապէս աւելի արագ կը դարդանայ: Երկրի մը մեծագոյն հարստութիւնը եւ գրամագլուխը մարդն է, բնակիչներու թիւը: Մարդիկն են որ կը շինեն քաղաքները, գիւղերը, ճամբաները, երկաթուղիները, շնչքերը, գործարանները. անոնք է որ կը հերկեն ու կ'արդասաւորեն հողը, եւ անոնք է որ կը պաշտպանեն իրենց հայրենիքը: Մարդոց թիւին համեմատութեամբ կը դիւրանայ եւ կ'արդաբանայ հայրենիքի շինարարութիւնը եւ կը հեշտանայ հայրենիքի պաշտպանութիւնն ու զօրացումը: Ասոնցմէ դառ, մեր հայ-

ըենիքի բնակիչներուն յաւելմամբ կը դիւրանայ նաեւ ձեր քաղաքական դատի լուծումը։ Անհրաժեշտ է այստեղ մատնանշել մտայնութիւն մը, որ հրատարակուելու քաջութիւնը չունի, բայց դոյսութիւն ունի կարդ մը միտքերու մէջ։

Կան մարդիկ, որոնք անհրաժեշտ կը դտնեն օտարութեան մէջ իրեւ տարագիր եւ անհայրենիք պահել կարեւոր թիւ մը Հայերու, որպէսզի միջազգային տեեաններու առջեւ, Թուրքերէն մեր ազգային հողերը պահանջելու բարոյական եւ իրաւական աւելի զօրաւոր հիմունքներ ունենանք։ Այսպէս մտածողները կը կարծեն որ, Հայերը իրենց հայրենիքին մէջ տեղափոխուելէ ու հոն բնակութեան վայր մը գտնելէ յետոյ, բանաւոր արդարացում մը չեն ունենար Թուրքերու կողմէ բոնազըրաւուած իրենց ազգային հողերը պահանջելու։

«Բաւարար հող չունինք, հող կ'ուզենք»ի ձեւով մեր քաղաքական դատը ներկայացնելու դիտաւորութիւն մը կ'ենթազրէ ուրեմն մտածման այս եղանակը։ Այդ մասը մեր հարցին երկրորդական մասը կը կազմէ եւ ոչ թէ հիմնական։ Մեր պահանջներուն էութիւնը, մեր ազգային հողերու վրայ ունեցած մեր ժառանդական իրաւունքն է։ Դարերով մեր պապերու կողմէ բնակուած ու անոնց սեփականութիւնը եղած հողերը, որնք բոնազըրաւուած են զէնքի ուժով, կ'ուզենք որ մեղի վերադարձուին։ Եթէ արդարութեան եւ իրաւունքի այս սկզբունքին վըրաց հիմնուած են մեր պահանջները, անհասկնալի կը դառնայ թէ ինչո՞վ կը պակսի անոնց բանաւորութիւնը, եթէ Հայը վտխանակ Սուրբոյ կամ Ֆրանսայի մէջ դըտնուելու, գտնուի իր հայրենիքին մէջ։ Ճիշդ է որ, եթէ արտասահմանի մէջ այլեւս Հայեր չգտնուին, անոնց մէջ գործող կազմակերպութիւնները եւ «Ազգային Դատի մարմիններն» ալ կը զրկուին դիւանազիտական դիմում-

ներ կատարելէ եւ կը դադրին նոյնիսկ գոյութիւն ունենալէ : Բայց անհասկնալի է թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հայ պետութիւնը զրկուած պիտի ըլլայ հայ քաղաքական գատը հետապնդելու կարելիութենէն ու սլաքառականութենէն : Ընդհակառակը, երբ Հայերը ամբողջութեամբ կամ մեծ մասամբ հաւաքուած ըլլան իրենց հայրիքին մէջ, հայ պետութիւնը շատ աւելի զօրաւոր եւ տրամաբանական հիմունքներ կ'ունենայ մէր պահանջները ներկայացնելու եւ իրականացնելու : Կ'ունենայ ամբողջ հայութեան անունով խօսելու եւ գործելու բարոյական իրաւունքը, որպէս ետեւ բոլորս զարձած կ'ըլլանք հայ պետութեան քաղաքացիները, փոխանակ ըլլալու Սուրբացի, Ամերիկացի կամ Ֆրանսացի : Միւս կողմէ, չօշափելի փաստ մը ստեղծած կ'ըլլանք, հայրենիքի մէջ մէր ամփոփումով, այսօրսւան մէր ունեցած հողերու անբաւարարութիւնը ցոյց տուող : Օտար հոգի վրայ ապրող Հայերուն կրնան առարկել որ «ակտք չունիք հողի, ձեր գտնուած երկրին մէջ լայն ու հանգիստ կ'ապրիք», մինչդեռ խիստ բնակչութիւն ունեցող հայրենիքի մը մէջ ապրողներուն չեն կրնար այդ առարկութիւնն իսկ ընկել :

Չես գիտեր թէ ի՞նչպէս տեղ կը գտնէ մարդոց միաբին մէջ նման մտայնութիւններ : Ներզադթի դէմ պատրուակ մը զտնելու կամ զայն խանգարելու գիտաւորութիւն մը ցոյց կու տայ նման մտածելակերպ մը : Այդ տրամադրութիւնը երբեք չի հաշուուիր հայրենիքի շահուն, հետեւաբար «ազգային-հաւաքական» շահուն հետ, որ միայն ու միայն ներզադթի իրազործման մէջ կը գտննեի :

«Ազգային - հաւաքական շահու» երբորդ տարրը, ազգային արժէքներու յայտնաբերման եւ այդ ճամբով ազգային հպարտութեան եւ արժանապատութեան զօ-

բացման պարագան է։ Որքան բարձր եւ ինքնատիպ լլ-  
լան մեր մշակութային արժէքները, որքան զարգացած  
ու դեղեցիկ ըլլան մեր զրականութիւնը, երաժշտութիւ-  
նը, ճարտարապետութիւնը, նկարչութիւնը, թատրոնը,  
շարժանկարը եւ առհասարակ մեր բոլոր արուեստնե-  
րը, որքան յառաջդիմած ըլլանք զիտութեան եւ ճարտա-  
րաբուեստի մէջ, նոյն չափով կը զօրանայ մեր ազգա-  
յին հպարտութիւնը եւ նոյնչափով կը բարձրանայ մեր  
հեղինակութիւնը մեր վրայ եւ ուրիշներուն վրայ։

Այս տարրին նկատմամբ, ներգաղթը զրակացն  
գործ է թէ բացասական։ Հայ մաքի ստեղծագործու-  
թիւնը, հայ հանձարի իրականացումը աւելի՝ կը հե-  
տանայ, կը զօրանայ գուրսի Հայերու հայրենիք տեղա-  
փոխութեամբ թէ կը տկարանայ։

Տարակոյսէ գուրս է, կ'ենթագրեմ, որ ազգային  
մշակոյթ ըսուածը կրնայ ուռնանալ ու զարդանալ լա-  
ւալոյն ձեւով հայրենի հոգին վրայ միայն, ժողովուր-  
դի հարազատ միջավայրին մէջ։ Անարժէք ու արհա-  
մարհելի չէ անշուշտ արտասահմանի մէջ ապրող հայ  
զրագէտներու եւ արուեստագէտներու ստեղծագործու-  
թիւնը, բայց եթէ անոնց զործերուն մօտենանք հայ ինք-  
նատիպ արժէքի չափանիշով եւ բազդատութեան զնենք  
զանոնք Հայաստանի մէջ յայտնուած արժէքներուն  
հետ, տարբերութիւնը անմիջապէս կը դդանք։ Սով.  
Հայաստանի մէջ վերջին քառորդ դարու ընթացքին ար-  
տագրուած զործերը, իրենց քանակով եւ որակով, չու-  
քի մէջ կը ձգեն զուրաը կատարուած աշխատանքները։  
Ներկայ սերունդի անհետացումէն յևոյ, Սփիւռքը հա-  
ւանարար դադրի նոյնիսկ, ազգային ինքնատիպ զործեր  
արտագրելէ եւ լուծուի օտար ժողովուրդներու մշակոյ-  
թի ովկիանոսին մէջ, ինչպէս արդէն նշանները կ'երեւին  
այժմէն լսէ։

Այսօրուան հայ մտաւորականը եւ վազը յայտնուել-  
լիքը եթէ հայրենիքին ստանան իրենց ներշնչման ու մը-  
տածման նիւթերը, շատ աւելի յստակ ու ինքնուրոյն  
դիմագիծ մը կրնան տալ հայկական հանճարին, հեռա-  
ցնելով զայն օտար ազդեցութիւններէ : Միւս կողմէ, պե-  
տութիւն մը կ'ունենան իրենց ձիդն ու աշխատանքը քա-  
ջալերող ու աւելի լայն եւ խոր դործեր արտադրելու  
մզող :

Ներգաղթով երբ կ'ամփոփուին հայ մտաւորական-  
ները հայրենիքին մէջ, հայ միտքը կը դտնէ նաեւ իր  
խորքի միութիւնը, արտայայտութեան անձնական ձե-  
ւերուն մէջէն : Հայ մշակոյթի այլազան արտայայտու-  
թիւնները, սուրբահայ, Փրանսահայ, ամերիկահայ, ա-  
րեւմտահայ եւ արեւելահայ կը լուծուին մէկ ընդհա-  
նուր համահայկական մշակոյթի մէջ : Ոչ ոք կրնայ դու-  
շակել այդ ձուլումով ստեղծուելիք հայ նոր հանճարին  
արտադրելիք արժէքները : Ապագայ մեծ խոստումներ  
տուող համագրութիւն մը պիտի ըլլայ վստահաբար, ա-  
նիմաստ դարձնող բոլոր տեսակի մտավախութիւնները :

Չորրորդ տարրը «ապգային - հաւաքական շահու»  
ըմբռնումին, մեր հաւաքական կազմակերպութիւնն է,  
իրեւ ազդութիւն եւ պետութիւն մեր խմբաւորումը ամ-  
բողջական դրութեան մը մէջ :

Մեր ցաւերու եւ նեղութիւններու պատճառներէն  
դիմաւորը ստեղծուած է մեր ներքին կեանքին մէջ, մեր  
ուժերու եւ միջոցներու բանաւոր եւ լուրջ կազմակեր-  
պութեան մը պակասէն : Մեր ցրուածութիւնը արդիլած  
է որեւէ հաւաքական կազմակերպութիւն և դարձուցած  
մէկ անկարգապահ, անիշխանական հոգեբանութեամբ  
ժողովուրդ մը : Այդ անկարգապահութեան ողին, կազ-  
մարուծման զօրաւոր ազդակ մըն է : Բոլորիս համար  
պարտադիր որ եւ է հեղինակութիւն դոյցութիւն չունի

Սփիւռքի մէջ։ Նոյն բնազդներով եւ նման զգացողութիւններու տէր մարդիկ ըլլալով հանդերձ, նոյն ընկերութեան անդամները չենք կարծես։

Հաւաքուելով հայրենիքին մէջ, աշխատելով հայ պետական գործունէութեան դաշտին մէջ, անխուսափելիօրէն մենք կը գառնանք կարդապահ, պետական հասկացողոթիւն ունեցող հաւաքականութիւն։ Այդ կարգապահութեան մէջ աւելի առարկայօրէն եւ ճշգութեամբ կը տեսնենք մեր շահերը, աւելի յստակ ու շեշտուած ձեւով կ'ըմբռնենք մեր աղքային ողին, կը բաղմապատկենք մեր ուժը եւ մեր արժէքին ճշգրիտ դնահատման կ'առաջնորդուինք։

Տրամաբանօրէն անհնարին է որ եւ է վէճ յարուցանել կամ առարկութիւն ընել ներդաղթի մասին, «ազգային - հաւաքական շահու» այս հիմնական տուեալներէն մեկնելով։ Անկարելի է գէմ ըլլալ ներդաղթին, ազգային շահու դետնին վրայ։ Դէմ ըլլալ կը նշանակէ ոչազդային շահերով առաջնորդուիլ։ Այս պատճառով է որ ներդաղթը իրեւ անհաճոյ երեւոյթ նկատող մարդիկ իսկ, չեն համարձակիր հրապարակով ընդդիմութիւն ցուցադրելու եւ կը բաւականանան անանուն եւ անուղղակի խանդարումներով։

Յատալի գժբախտութիւն է որ մեր իրականութեան մէջ, ներդաղթը անհաճոյ եւ խրաչեցնող գործ նկատող մարդիկ կան, որոնք զանազան զրոյցներով, փլփսուքներով ընդհանուր շարժումին հանդէպ աննպաստ մթնութուրտ մը կը ջանան ստեղծել։ Գործին էութեան եւ սկզբունքին դէմ չկարենալով որ եւ է ընդունելի դիտողութիւն ընել, կը կառչին մանր-մունք խնդիրներու, գործնական աշխատանքի մանրամասնութիւններուն մէջ տեսնուած անխուսափելի թերութիւններուն եւ խոշոր ցնելով զանոնք, միամիտ մարդոց արամադրութիւնները

փոխելու կղաշխատին : Այդ ձեւով եւ այդ ուղղութեամբ աշխատողները եթէ աչքի առաջ բերուին, երեւան կու զայ որ անոնք Հայաստանի խորհրդային վարչածեւին գէմ եղող մարդիկն են : Անոնք կ'ըմբռնեն ու կը զգան որ ներգաղթի կատարումով երբ հայրենիքը զօրանայ, իշխանութիւնն ալ կը զօրանայ : Անոնք կ'ըմբռնեն որ հայրենաշխն այս մեծ ու անօրինակ ձեռնարկը իրականացնող իշխանութիւնը, առարկան կը զառնայ ժողովուրդի երախտագիտութեան եւ սիրոյն, որ Հայոց պատմութեան մէջ, այդ իշխանութեան անունը պիտի արձանագրուի ոսկեղէն տառերով, ներկայ եւ զալիք սերունդներուն հիացման ու յարդանքին արժանի ձեւով :

Պէտք է նկատել որ ո եւ է քաղաքական լուրջ եւ պաշտպանելի հիմք չունեցող այս ոգին զղացական դիրք մըն է, նախանձի ու քէնի արտայայտութիւն եւ այդ պատճառով իսկ, կ'ենթագրեմ որ ժամանակաւոր է ու վաղանցուկ : Նման զղացումներով առաջնորդուած Հանրային գործունէութիւն անխուսափելիօրէն կ'առաջնորդէ սիսալներու եւ վնասներու : Պէտք է հաւատալ որ շուտով կը սթափին այդ մարդիկը ու խեղղելով իրենց մէջ նեղմտութիւնն ու կիրքը, իրապաշօրէն կը մօտենան ներգաղթի հարցին, որեւէ արդելք չյարուցանելով անոր ժողովրդականացման :

Աւելորդ է, կը կարծեմ, աւելի խորացնել ներգաղթ բառով որակուած գործողութեան քննութիւնը կամ ժայլուն բառեր գործածել «ազգային հաւաքական շահու» տեսակէն անոր վճռական կարեւորութիւնը ապացուցանելու համար :

×

Մեզի կը մնայ քննել հարցը հայ մարդու անհատական շահու տեսակէտէն : Ներգաղթը հայ մարդուն համար, օգտակա՞ր գործ է թէ վնասակար . հայ մարդը հայրենիք տեղափոխուելով, իրեն համար աւելի շահա-

ւոր եւ հաճելի գործ մը կատարած կ'ըլլայ թէ՝ նեղացնող, անհաճոյ եւ անշահ գործ մը:

Հարցը երբ այս ձեւով կը դրուի, անմիջապէս կը նկատուի որ չի կրնար ընդհանուր պատասխան մը ու նենալ: Մեր բոլորին շահն ու վայելքը նոյն վիճակին ու նոյն պայմաններուն մէջ չեն դանուիր: Հետեւաբար մեզէն մէկը իր անձնական պատասխանը ունի հարցումին:

Ճիշդ ու լաւ պատասխան մը դանելու համար, անհրաժեշտ է աւելի լրջութեամբ քննել մեր ներկայ ու անցեալ կեանքը ու հաշուի առնել շատ մը տուեալներ:

Ամէն անդամ որ վարժուած, ունակութիւն դարձած կեանքի ձեւ մը փոխելու եւ նոր մը ընտրելու հարցը ներկայանայ, երբ կեանքի մէջ հիմնական փոփոխութիւն մը ստեղծելու խնդիրը կը ծագի, որ եւ է մարդու առաջին հակաղղեցութիւնը խրտչեցում մըն է փոփոխութեան հանդէպ: Փոփոխութիւնը միշտ անորոշութեան մը մէջ նետուիլ կը նշանակէ ու այդ պատճառով իսկ, մարդիկ ընդհանրապէս կը զգուշանան կեանքի մեծ փոփոխութիւններէն ու կ'ընդունին զայն ընդհանրապէս նիւթական կամ Փիդիքական հարկաղղբանքի մը տակ:

Այս հոգեկան տրամադրութիւնը քիչ մը ընդհանուր ըլլալով հանդերձ, հայրենիք վերադարձի հնարաւորութիւնը հրապարակ դրուելէ յետոյ, ամէն մարդ քննեց զայն, իր անձին համար կարելիութիւնները չափեց ու մօտաւոր կամ վերջնական պատասխան մըն ալ տուաւ: Դրական կամ ժխտական ձեւով, վերջնական պատասխան տուղներ եղան: Կան նաեւ վարանողներ, յստակ վճիռ մը կայացնելու անբնդունակ եղողներ:

Յթէ բոլոր Հայերը, ազգային - հաւաքական շահէն միայն առաջնորդուելով ուղէին որոշում մը տալ, արտասահմանի մէջ որ եւ է Հայ չէր մնար: Կարելի չէ

սպասել անշուշտ, որ ամէն Հայ այդ ողիով առաջնորդուի: Ինչպէս ամէն ժողովուրդի մէջ, մեր մէջ ալ կան մարդիկ, որոնց անձնական շահը չնոյնանալով հաւաքական շահուն հետ, տրամադիր չեն իրենց անձնական շահը դոհելու յօգուտ հաւաքականին:

Մեր ժողովուրդին կարեւոր մէկ հատուածին անձնական շահը ամբողջապէս կը նոյնանայ հաւաքական շահուն հետ: Այդ հատուածը աշխատաւորութիւնը կը կազմէ: Հայ աշխատաւորը արտասահմանի մէջ, կրցածէ իր գոյութիւնը պահել, սնունդը, հագուստը, բնակարանը ապահովել: Ասոնցմէ դուրս կեանքէն ստացած վայելքի իր բաժինը, ամիսը կամ քանի մը շաբաթը անանդամ մը շարժանկար կամ թատրոն մը տեսնելը եղածէ եւ կամ սրճարան մը երթալ ու պտոյտ մը կատարելը: Կեանքի վաղուան ապահովութիւնը չունի, տեւական աշխատանք մը ունենալու մտքի հանգստութենէն իսկ զրկուածէ ու հեռուէն կը դիտէ մեծածախս վայելքներու մէջ ինկողներու կեանքը: Չոր կեանք մը միայն կը շահի օտար աշխարհներու մէջ ու այդ պատճառով իսկ, երբեք զօրաւոր զդար իր մէջ կապը զինքը հիւրընկալող երկրին հետ:

Նման կեանք մը աշխատաւորը որ եւ է տեղ կրնայ շահիւ, կրնայ շահիւ մանաւանդ իր հայրենիքին մէջ, ուր խորհրդային Սահմանադրութեամբ իսկ, Պետութիւնը պարտաւոր է աշխատանք ապահովել բոլոր քաղաքացիներուն, ուր՝ գործի տագնապ չկայ, ուր աշխատանքը ի պատուի է եւ մարդոց ընկերային դիրքը ճշգուածէ, իրենց կատարած աշխատանքին համաձայն:

Այս պայմաններուն մէջ, որ եւ է իմաստէ զուրկ է, հայ աշխատաւորին համար, օտար երկիրներու մէջ մնալով, աշխատելու ցանկութիւնը: Իր ապրուստը ան կրնայ ապահովել իր հայրենիքին մէջ ալ եւ ոչ մէկ յա-

և լեալ օդուտ չի կրնար ունենալ օտարութեան մէջ մը՝  
նալով։

Անվարան կարելի է յայտաբարել ուրեմն, որ հայ  
աշխատաւորը գրական պատասխան տալով ներգաղթի  
հարցին, ոչ մէկ ձեւով դէմ զացած չըլլար իր անձնա-  
կան շահուն։ Յաւելեալ օդուտ մը կ'ունենայ ընդհակա-  
ռակը, երբ հաշուի առնենք որ, անձնական շահ ըսուածն  
ալ միայն նիւթական, տնտեսական շահը չէ, այլ նաեւ  
հոգեկան վայելքներու այն ամբողջութիւնը, որ համ  
եւ իմաստ կու տայ կեանքին։ Օտարութեան մէջ, հայ  
աշխատաւորին հոգեկան վայելքը միայն ու միայն իր  
հայրենակիցներուն եւ հայ հաւաքական կեանքին հետ  
ունեցած յարաբերութիւններով ստեղծուած է։ Ո՞չ մի-  
այն աւելի լայն եւ ընդարձակ ձեւով պիտի դժնէ այդ  
վայելքը իր հայրենիքին մէջ, ուր չուրջը հայրենակից-  
ներ միայն կան, այլ պիտի դժնէ այնպիսի խոր ու այ-  
լազան ապրումներ, որոնց համարժէք ոչինչ կրնայ ե-  
րեւակայել գուրաը։

Հայ աշխատաւորը որեւէ պատճառ չունի ուրեմն  
օտար երկրի մէջ ապրելու, երբ կարելիութիւնն ունի  
իր հայրենիքին մէջ բնակելու։ Տրամաբանօրէն անհաս-  
կնալի է անոր կողմէ որեւէ վարանում։

Երբ մէր ժողովուրդի տնտեսական կառուցուածքը  
աչքի առջեւ կ'ունենանք, կը տեսնենք շահաւոր զործ  
եւ եկամուտ ունեցողներ, որոնք զրկուած չեն ապրիր,  
նիւթական մտահոգութիւններ չունին, եւ դոհ են օտար  
երկիրներ մէջ իրենց ստեղծած կեանքէն։ Այսոնց մէկ  
մասը չուզեր հաճոյքով եւ դիւրութեամբ քանդել իր  
զործը ու իր հայրենիքին մէջ նոր կեանքի մը ստեղծման  
ճիգը փորձել։ Այդ խումբին մէջ կան անշուշտ որոշ թի-  
ւով մարդկէ, որ կ'ուզեն իրենց հարսութիւնը հայրե-  
նիք փոխադրել ու հոն տեղաւորուիլ, որպէսզի հայրե-

նիքն ալ օկտոբրի իրենց նիւթական միջոցներէն : Բայց կարեւոր մէկ մասը չ'ուզեր մինչեւ այդ սահմանը հասցնել իր հայրենասիրութիւնը : Կ'ընդունի որ հայ ժողովուրդին համար շահաւոր եւ օգտակար ձեռնարկ մընէ ներդադթը, բայց անոր մասնակցութիւնը ձեռնառու չի դառներ իր անձին : Նման եզրակացութեան նանդող մեր հայրենակիցներէն կը սպասուի որ գոնէ առաւելագոյն մասնակցութիւնը բերեն ներդադթի իրականացման :

Բոլորիս համար սպարզ է որ ներդադթը բոնազառութիւն մը, Փիզիքական պարագրութիւն մը չէ : Բայց լոյական ճնշում մըն ալ չէ : Ոչ Հայ Պետութիւնը եւ ոչ ալ ուրիշ որեւէ Մարմին կամ անձ չեն ուզեր մարդոց կամքին եւ որոշման վրայ բարոյական ճնշում գործածել : Բայց ամէն Հայ բարոյական պարաւաւորութիւն մը կը զգայ ճեռնարկին հանդէպ : Աւելի առաջ երթալով, ուեւէ Հայ Հոգեպէս կը նեղուի՝ անտարբեր մնալով կամ զրական մասնակցութենէ խուսափելով : Հանրութիւնը նման մարդոց հանդէպ բացասական ու հակազրելի վերաբերում մը ցոյց կու տայ : Հանրութաեն կարծիքը նըկատի շառնողներն իսկ, ինքինքնին չմեզազրելու համար գոնէ, կ'ուզեն իրնեց մասնակցութիւնը բերել ներդադթի յաջողութեան :

Ուեւէ մէկը որ չի կրնար առ այժմ հայրենիք մեկնելու որոշումը տալ, անհրաժեշտ է որ առաւելագայն չափով տայ իր հայրենասիրութեան ապացոյցը, երբ կը զգայ իր մէջ հայ ժողովուրդի եւ հայրենիքի հանդէպ այն բնական ու զօրեղ զգացումը որով կըցած է պահել իր ինքնութիւնը :

Հանդանակութիւն բառը ողորմութիւն տայու իմաստովը հասկուած է ընդհանրապէս : «Ներդադթի Հանդանակութեան» մէջ գոնէ երբեք այդ իմաստը դոյցութիւն չունի : Տուրք մըն է ան, հայրենիքին եւ ժողովուրդին

տրուելիք, միանուագ տուրք մը, մէկ անդամուան հաւամար: Ու իբրեւ տուրք, տրամաբանօրէն համեմատական պէտք է ըլլայ մարդոց հարստութեան: Ներդաղթել չուզողը պէտք է շատ աւելի մեծ գումարով վճարէ այդ տուրքը քան հայրենիք մեկնողը, որ բազմաթիւ ծախանիք կատարելիք իր ճամբորդութեան կապուած:

Հայրենասիրութիւնը գործնական վերաբերում մընէ, ո՞չ ազմուկ եւ ոչ ալ ծափահարութիւն: Այդ գործնական ապացոյցով պիտի չափուի մեզմէ ամէն մէկուն հայրենասիրութեան աստիճանը եւ քաղաքացիական դիտակցութիւնը:

Այս երկու հատուածներէն դատ, մեր մէջ գոյութիւն ունի նաև արհեստաւորներու, մանր առեւտրականներու, միջնորդներու կարեւոր թիւ մը, ընդհանրապէս բարեկեցիկ: Մեր ժողովուրդի այդ խաւին մէջ, պատերազմին ստեղծած տնտեսական կեանքին խարկանքը կայ: Անոնցմէ շատեր մուցած կ'երեւին նախապատերազմեան շրջանի դժուարութիւնները, սնանկութեան ժօտեցող իրենց տաղնապները, ու կ'օրօրուին պատերազմի անբնական տնտեսութեան տուած ինքնախարէութիւնով: Լաւ է որ անոնք անդրադառնան հին օրերուն, գուշակելու համար դալլիք օրերը: Պատերազմի հետեւանքով կողոպտուած ու տնտեսապէս քայքայւոած երկրի մը վերականգնումը առանց տաղնապներու եւ գժուարութեանց ըմբոնելի չէ: Վազը անխուսափելիօրէն պիտի յայտնուին դրամատիրական վարչաձեւերու յատուկ դրամական, առեւտուրի, աշխատանքի տաղնապները, ծանր մտահոգութիւն պատճառելով միջին դասակարգին: Զգուշաւոր եւ խոհեմ մէկը չի կրնար վստահութիւնը ունենալ այսօրուան կացութեան տեւականացումին վրայ, ու խելացի գործ մը կատարած կ'ըլլայ, հայսենիք վերադառնալու որոշման յանդելով, իր անձնա-

կան շահու տեսակէտէն :

Արհեստաւորները լայն ասպարէզ ունին գործունէութեան եւ մեծապէս կը զնահատուին Հայաստանի մէջ։ Մեր արհեստաւորները պէտք է գիտակցութիւնը ունենան հայրենիքի շնարարութեան եւ բարդաւաճման մէջ իրենց կատարելիք գերին։ Անոնք կրնան մեր երկերը բարձրացնել տնտեսական նախանձելի գիրքի մը, եւրոպական ճաշակի եւ աշխատանքի ձեւերուն մէջ իրենց ստացած փորձառութեամբ։ Նրբութեան, ճաշակի, հնարամտութեան, լաւ աւարտած գործերու ու աշխարհին մէջ, իրենց արժանաւոր եւ աչքառու գիրքը գրաւող մեր կօշկակարները, զերծակները, սափրիչները, նորոյթի հետեւողները եւ միւս բազմաթիւ արհեստաւորները կրնան առաջնակարդ գիրքի մը վրայ զնել մեր հայրենիքը ամբողջ Խորհրդային Միութեան մէջ։ Մեր հայրենիքը հասած է ըրջանի մը, ուր հասարակ ու նախնական աշխատանքի ձեւերը այլիւս բաւարարութիւն չեն տար. լաւ, մաքուր, խնամուած ու նուրբ աշխատանքը պահանջ մը ու անհրաժեշտութիւն մը դարձած է։

Հայ արհեստաւորին ու մասնագէտին համար, հրապարութեան եւ փառասիրութեան աւելի մեծ իրիտան կարելի չէ պատկերացնել, քան թէ իր մասնագիտութեան հայրենիքի մէջ կիրարկումով, զայն բարձր ու նախանձելի գիրքի մը հասցնելու աշխատանքը։ Հայրենիք մեկնելու որոշում տուող մեր արհեստաւորները պիտի ունենան այդ հպարտութիւնը ամենալայն չափով։

Յստակօրէն կ'երեւի ուրեմն, որ օտար աշխարհի մէջ մնալով, անձնական շահ ունեցողները աննշան թիւ մը կը կազմէն, մատի վրայ կը համրուին։ Ու եթէ անձնական շահու ըմբոնումին մէջ զնենք, զաւակը պահելու, իրրեւ հարազատը պահելու ոգին, այդ թիւը կ'իջնայ զէրոյի։ Հայ ծնողքը կը դպայ, եւ ուրիշներու դրածով

չ որ պիտի համոզուի, թէ իր դաւակը կըխուսափե  
ձեռքէն, կը հեռանայ անվերագարձ: Իր տան մէջ իսկ,  
իր քովը արդէն ուրիշ մէկն է, քիչ մը օտար: Կա՞յ  
հոգեկան տաղնապի մէջ չապրող հայ մայր կամ հայր:  
Շողենաւ նստելու առաջին օրէն հայ ծնողքը կը ձեր-  
բաղատուի այդ տաղնապէն, որովհետեւ ապոհով է որ  
Արարատի շուքին տակ մեծցող պատանին ու երիտա-  
սարդը ամբողջական հայ միայն կրնան մնալ:

×

Ահաւասիկ այն հիմնական տարրերը որոնց վրայ  
լաւ խորհելով միայն կարելի է դերք մը ճշգել ներգաղ-  
թին հանդէպ: Հայ պետութեան հրաւէրին ընդառաջ գա-  
ցած են՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներէն, 60,000ի մօտ  
հայրենակիցներ: Անոնք արդէն հաստատուած են հայ-  
րենի հողին վրայ ու աշխատանքի լծուած: Տուներ, ճամ-  
րաներ կը շինեն, գործարաններու կամ դրասենեակնե-  
րու մէջ կաշխատին, հող կը մշակեն ու իրենց արհես-  
տով կը պարապին, հայրենիք շինելու, հայրենիքը վար-  
գացնելու եւ զօրացնելու ներքին գերագոյն հաճոյքով:  
Հիւրընկալուած են անոնք հայ պետութեան եւ ժողո-  
վուրդին կողմէ, եղբայրական, իանդավառ ընդունելու-  
թեամբ:

Դժուար չէ պատկերացնել հիմա հոն ստեղծուած  
մթնոլորտը: Դարերով զիրար կորսնցուցած սիրելինե-  
րու յուղիչ ու ջերմ հանդիպումն է: Որո՞ւն հաճոյքն է  
իսոր: Իր տարագիր ու պանդուխտ դաւակը կամ եղբայ-  
րը գանողինը թէ օտարութեան բոլոր փորձութիւննե-  
րէն անցնող ու իր հայրենի օճախը գտնող մարդունը:  
Անոնց բոլորին մէջ հիմա կը խօսի հայ ժողովուրդի եւ  
հայ հայրենիքի վաղուան փառաւոր ապագան: Այդ ա-  
պագան է անոնց զոյութեան եւ աշխատանքին բավան-  
դակութիւն եւ մեծութիւն տուող ուժը: Անոնկծելի,

բուռն եւ կրակոտ ուժ մը, որ շուտով պիտի փոխէ մեր հայրենիքի պատկերը, անձանաչելի ըլլալու աստիճան:

Կ'երեւակայեմ Հայաստան նոր գացած աշխատաւոր մը, ճամբայ շինելով զբաղած: Վայրկեան մը մէկ կողմ կը ծդէ իր բրիչը ու կը գիտէ Արարատը ու իր առջեւ փոռւած Երեւանը: Անհաւատալի երազէ մը արթնցողի պէս է, երբ կը մտածէ որ իրն է, հայ ժողովուրդինը աչքին առջեւ պարզուած աշխարհը: Փառք կուտայ որ չմեռած տեսաւ այս օրը, որ ինքն ալ իր քրտինքի բաժինը կը բերէ, Հայոց աշխարհը Հայու ստեղծագործ ուժի համապատասխան մեծութեան հասցնելու գործին: Հայրենաշխնի պատիւն ու հպարտութիւնը կը զգայ երակներուն մէջ ու անցեալի տիսուր յիշատակի մը պէս կը յիշէ դուրսը անցուցած օրերը:

Փա՛ռք այդ աշխատաւորին, այդ պարդ եւ համեստ մարդուն, որ գտած է ինքղինքը ու իր կեանքի բնական ու իրական ճամբան, որ պէտք չունի այլեւս բոնանալու անձին վրայ, իր ինքնութիւնը պահելու համար: Մէկ մտահոգութիւն միայն ունի, մէկ խնդրով միայն կը չարչըկուի անոր հոգին: Ի՞նչ պիտի ընեն աակաւին դուրսը մնացող հայրենակիցները. պիտի շարունակե՞ն ապրիլ օտարութեան մէջ, անհաղորդ իր ապրումներուն եւ ծիդերուն, թէ պիտի հասկնան իրենց կեանքի անքնակնութիւնը եւ պիտի աճապարեն վերագառնալ, մասնակցելով հայրենիք շինելու մեծ գործին:

Մեղի կը մնայ աղատել զայն այդ մտահոգութենին ու իրեն ընկերակցելով թեթեւցնել իր աշխատանքն ու յոդնութիւնը:

Այդ որոշումը տալէ յետոյ պատրաստուիլ մեկնումի: Ի՞նչպէս: Ի՞նչ տանիլ հայրենիք, լաւագոյնը տարած ըլլալու համար:

Նախ՝ մեր հայրենասիրութիւնը:

Հայրենասիրութիւնը յատկանշող գլխաւոր տարրը  
աշխատանքի ոգին է : Մեզմէ ամէն մէկը, մեկնելէ ա-  
ռաջ դտած պէտք է ըլլայ «ինչո՞ւ կը մեկնիմ» հացու-  
մին պատասխանը : Անհատական, մասնաւոր բոլոր պա-  
տասխաններուն մէջ պէտք է կենայ, «Հայրենիքիս հա-  
մար աշխատելու կ'երթամ»ի մտածումը : Մեզմէ պահան-  
ջուած աշխատանքը այնտեղ աւելի ծանր ու գժուար պի-  
տի չըլլայ, քան օտարութեան մէջ մեր կատարածը :  
Բայց անպայմանօրէն աւելի հաճելի պիտի ըլլայ : Հոն  
աշխատող մարդուն դոհունակութիւնը միայն սահմանա-  
փակուած ալ պիտի ըլլայ Հայրենիքի համար կատար-  
ուած աշխատանքի վայելքով, այլ նաեւ այն դիտակցու-  
թեամբ որ այդ աշխատանքէն օգտուողն իր անձը եւ իր  
հայրենիքը միայն պիտի ըլլան եւ ո՛չ թէայս կամ այն  
անհատներ : Հոն, աշխատաւորը ուրիշ մարդու մը հաշ-  
ոյն, ուրիշ մը համար չէ որ կը յոդնի ու կը սպառէ  
իր ուժերը, այլ իր համար եւ հաւաքականութեան հա-  
մար : Այդ պայմաններու մէջ կատարուած աշխատան-  
քը այլեւս կը գաղրի ծանր ու անհաճոյ բեռ մը ըլլա-  
լէն ու նիւթական վարձատրութեան հետ կու տայ նա-  
եւ հողեկան լայն բաւարարութիւն :

Աշխատանքի այդ տրամադրութիւնը այլեւս չի հաշ-  
տուիր չարաշահութեան ոգիին հետ, անաշխատ ու ծով  
կեանքի մը վարժութիւններուն հետ : Այդ տրամադրու-  
թիւնը կ'ենթագրէ պարկեշտ աշխատանքին մէջ միայն,  
կեանքի լաւագոյն ու բարձրագոյն ըմբռնումը տեսնելու  
ողին :

Նոյն տրամադրութիւնը իր մէջ կը բովանդակէ նա-  
եւ, սպառուած ճիգին առաւելագոյն արդիւնքը ձեռք  
ձգելու եւ խնամուած ու մաքուր գործ արտազելու  
խղճմտութիւնը : Իսկ այս հնարաւոր է կատարելազոր-

ծելով մեր մասնագիտութիւնը կամ մասնագիտութիւն  
մը ձեռք ձգելով, եթէ չունինք արդէն: Դժուար է ան-  
շուշտ գործնական թելաղբութիւններ ընել այդ մասին:  
Ամէն մարդ ինքը պիտի որոշէ մասնագիտութիւնը, իր  
ծանօթութիւններու եւ նախասիրութիւններու սահման-  
ներուն մէջ: Մեր երիտասարդները մասնաւորաբար,  
ճիղ պէտք է ընեն, զերծակութեան, կօշկակարութեան,  
սափրչութեան նման հին եւ ընթացիկ արհեստներէն  
տարբեր նոր մասնագիտութիւն մը ձեռք ձգելու: Մեր  
գործածած առօրեայ բոլոր առարկաները, մեծ գործա-  
րաններու կամ արհեստաւորներու կողմէ օլարասո-  
տուած, մասնագիտութեան մը ծնունդն են: Մեր հոս  
գործածած առարկաններու պահանջը Հայաստանի ժո-  
ղովուրդն ալ ունի ու մենք պիտի աշխատինք զանոնք  
տեղույն վրայ արտագրել քան թէ գուրսէն ներածել:  
Հայ կիները հոն ալ իրենց գեղեցկութեան եւ վայելչու-  
թեան նախանձախնդիր են: Մենք կրնանք ու պարտաւոր  
ենք, կիներու այդ պահանջը գոհացնելու տեսակէտէն  
համաշխարհային համբաւ ունեցող Փարիզէն շատ մը նո-  
րութիւններ տանիլ հետերնիս: Հոն ալ, մարդիկը ընա-  
կարանի հանգստաաւէտութեան պահանջը ունին: Մենք  
կրնանք այդ ուղղութեամբ ալ օգտաակր մասնագիտու-  
թիւններ տանիլ: Հոն ալ, առողջապահութեան մեծ կա-  
րբեւորութիւն տրուած է, սննդեղէնի այլազանութեան  
պահանջը կայ: Ալ չեմ խօսիր մեծ ճարտարարուեստի  
զանազան մասնագիտութիւններու մասին, որոնք մեծա-  
պէս օգտակար կ'ըլլան: Այս բոլորը աչքի առաջ ունե-  
նալով, մեզմէ ամէն մէկը պէտք է աշխատի նորութիւն  
մը տանիլ իր հետ հայրենիք, օր մը Երեւանը գարձնելու  
համար՝ Խորհրդային Միութեան Փարիզը:

Աշխատանքի արդիական ձեւերէն զատ, մեզի հետ  
պիտի տանինք կարգապահութեան ոգին:

Օտարութեան մէջ ապրողներս, երբեք հայ պետականութիւնը չենք տեսած ու չենք զգացած մեր մորթին վրայ: Վարժուած ենք օտար իշխանութիւններու հլու եւ հնագանդ ըլլալով հանդերձ, արհամարհելու մեր աղբային ու հանրային մարմինները եւ չճանչնալու անոնց հեղինակութիւնը: Այս անկարգապահ ողին պիտի ձգենք օտարութեան մէջ, ու մենք մեզի պիտի նախապատրաստենք ամբողջապէս ընդունելու Հայ Պետութեան հեղինակութիւնը: Մերը նկատելով՝ ո՛չ միայն պիտի չարհամարհենք զայն, այլ ընդհակառակը պիտական օրէնքներու կարգապահութենէն զատ, բարոյական կարգապահութիւն մըն ալ պիտի ստեղծենք մեր մէջ, խղճմտութեամբ եւ ճշգրտութեամբ կատարելով մեր վրայ դրուած պարտականութիւնները: Որեւէ նըւաստացում կամ աղատութեան կապում պիտի չտեսնենք՝ հայրենիքին օգտակար որեւէ տեսակ աշխատանքի կատարման ու հրահանգի դործաղբութեան մէջ:

Մեզի հետ պիտի տանինք տեւականօրէն զարգանալու եւ յառաջդիմելու ողին: Իր դիտցածներով ու կարողութիւններով բաւարարուող եւ հպարտացող տղէտ ու ինքնահաւան մարդու հողերանութենէն պիտի հրաժարինք, միշտ լաւը եւ աւելին սորվիլ ուզող անհանդիսամարդու կեանքը ասլրելու համար: Հնարաւորութիւնները պիտի չպակսին, այս ուղղութեամբ, մեր հայրենիքին մէջ, ուր ամէն դիւրութիւն կ'ընծայուի յառաջդիր մել ուզող մարդուն:

Մեզ հետ պիտի տանինք մեր հարստութիւնը, կարասինները եւ աշխատանքի դործիքները:

Ու այս բոլորին հետ այն խոր համոզումը եւ հաւատքը թէ՝ հայրենիք մեկնելով, մենք կը դադրինք այլեւս «օտարական» ըլլալէ, կը մտնենք մեր տունը, մեր եղբայրներուն քով, բաժնելու համար անոնց ուրա-

խութիւնն ու հպարտութիւնը, այն վստահութեամբ՝ որ  
անոնք ալ մեղ կ'ընդունին ո՛չ թէ իբրեւ «զաղթական»,  
այլ իբրեւ հարազատ եղբայր, առաջին օրէն իսկ բաժ-  
նելով մեղ հետ իրենց իրաւունքներն ու պարտականու-  
թիւնները, առանց որեւէ խորութիւն գնելու իրենց եւ  
մեր միջեւ:


Այս ոգիով մտնելով Հայրենիքի տաճարէն ներս,  
մենք կը դառնանք անոր արժանաւոր, պատիւ բերող  
դաւակը, ու կը դարձնենք զայն մեր դարաւոր Երազին  
պէս շքեղ ու մեծավայելուչ:



Բ. ՄԱՍ

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԳԻՏՆԱԼ

ՀԱՅՐԵՆԻՔ ՄԵԿՆԵԼԵ ԱՌԱՋ



Առրհբդային Միութեան մէջ, ըստ Սահմանադրութեան, աշխատանքը պարտականութիւն մըն է եւ պատուոյ ինդիր մը իւրաքանչիւր քաղաքացիի համար, ինչպէս իրաւունք մըն է աշխատանք պահանջելը եւ ունենալը :

Աշխատաւոր կը նկատուի այնաեղ, հողին վրայ աշխատող գիւղացին, գործարաններու բանուորը, գրասենեակներու պաշտօնեան, ուսուցիչը, իր տան մէջ ստեղծագործող մտաւորականը, արհեստաւորը, իր տնական դործերով զբաղող կինը եւայլն :

### ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ա. Գիւղացիներու աշխատանքը . Գիւղացիները կ'աշխատին մեծ մտսամբ Սովլիօգներու (Սովետական տնահասութիւն) եւ Կոլխիօգներու (հաւաքական տնահասութիւն) մէջ :

Սովիօգը՝ պետութեան կողմէ կաղմակերպուած դիւղատնահասական ձեռնարկ մըն է, գործարան մը ուր մէկ տեսակի արտադրութիւն կը կատարուի : Այսպէս, Արարատի Սովիօգը կ'արտադրէ միայն խաղող, ուրիշ մը՝ միայն ցորեն, երբորդ մը՝ միայն ծխախոտ կամ բամբակ եւ կամ կը զբաղի միայն անասնապահութեամբ, պահելով միայն ձիեր կամ կովեր, խոզեր եւլն :

Սովիօգներու մէջ, որոշ տարածութեամբ հող կը մշակուի, մէջը աշխատողներուն սնունդը ապահովելու համար :

Սովխօղները՝ տիպար ազարակներ են, ուր տարուան որոշ ամիսներուն Կոլխօղներու մէջ աշխատողներ կու գան, կատարելազործելու համար իրենց գիւղտանտեսական ծանօթութիւնները:

Սովխօղներու մէջ աշխատանքի պայմանները նման են գործարաններու մէջ աշխատող բանուորներու պայմաններուն, զոր պիտի բացատրենք քիչ յետոյ:

Սովխօղները իրենց արտադրութիւնը կը յահճնեն պետութեան:

Կոլխօղը՝ գիւղացիներու կողմէ կազմակերպուած եւ անոնց կողմէ զեկավարուած հաւաքական ձեռնարկ է:

Իւրաքանչիւր գիւղի մէջ կան մէկ կամ աւելի Կոլխօղներ, որոնց մաս կը կազմեն գիւղացիները, հաւաքական աշխատանքով աւելի լաւ արդիւնք ձեռք բերելու համար: Կոլխօղին մասնակցողները հաւաքական ձեռնարկին տրամադրութեան տակ կը դնեն իրենց ունեցած աշխատանքի գործիքները եւ միջոցները՝ եղ, ձի, մեքենայ եւայըն:

Կոլխօղի անգամները, իրենց ընդհանուր ժողովին մէջ կ'ընտրեն իրենց վարչութիւնը, այսինքն ձեռնարկը զեկավարող մարմինը:

Աշխատանքի վարձատրութիւնը Կոլխօղներու մէջ, հիմնուած է աշխօրի (աշխատանքի օր) վրայ,

Աշխօրը՝ գիւղատնտեսական աշխատանքի միաւորն է, որ կը ճշգուփի իւրաքանչիւր Կոլխօղի մէջ առանձին, նկատի առնելէ յետոյ կատարուելիք ընդհանուր գործը, այդ գործին անհրաժեշտ աշխատանքի ժամերը եւ գործին տալիք արդիւնքը: Աւելի հասկնալի զարձնելու համար, առնենք օրինակ, Կոլխօղ մը որ 200 հեկտար հող ունի: Ենթադրենք որ այդ հողին 100 հեկտարին վրայ պիտի մշակուի ցորեն, 10 հեկտարին վրայ՝ գետնախնձոր, 30 հեկտարին վրայ այգի եւ պտղատու ծառեր,

50 հեկտար ալ պիտի յատկացուի արօտատեղիի : (Այս  
բոլոր թիւերը ենթադրական են եւ բացատրութիւնը  
պարզացնելու համար ըսուած են) : Սկիզբէն, Կոլխոզի  
անդամները հաշուի կ'առնեն արտադրութեան իւրաքան-  
չիւր տեսակէն նուազագոյն քանակ մը : Կը հաշուեն որ  
օրինակ կարելի է ստանալ 20.000 քիլո ցորեն, 15.000  
քիլո գետնախնձոր, նոյնքան պտուզ, կաթնառ անասուն-  
ներէն այսքան լիդը կաթ, եւն։ Միւս կողմէ կը հաշ-  
ուեն թէ քանի՞ օրուան աշխատանքով կարելի կ'ըլլայ  
կատարել ծրագրուած գործը : Պարզ բաժանումով մը  
կը սահմանեն թէ մէկ աշխօրը իրաւունք կու տայ այս-  
քան ցորենի, գետնախնձորի, կաթի եւն։

Աշխօրը՝ օրականի իմաստով պէտք չէ ըմբռնել ու-  
րեմն : Կոլխոզի անդամներ կան, որոնք տարեկան հինգ  
կամ վեց հարիւր աշխօր կը ստանան, ո՛չ թէ շատ ժամ  
աշխատած ըլլ լնուն համար, այլ շատ եւ արագ ար-  
տադրած ըլլալնուն համար :

Կոլխոզի անդամները իրենց կատարած աշխօրներու  
չափով կը ստանան իրենց բաժինը, տարեկան արտադ-  
րութենէն :

Պետութիւնը հողը ձրի կը տրամադրէ Կոլխոզնե-  
րուն : Կու տայ նաեւ սերմնցու եւ Կոլխոզի ընտանիքնե-  
րուն անհրաժեշտ մթերքը : Հունձքը ստացուելէ յետոյ,  
Կոլխոզի իւրաքանչիւր անդամ, իր աշխօրներու բաժինէն  
պետութեան կը վերադարձնէ նախազէս ստացած մթեր-  
քը եւ մնացեալն է որ կը ստանայ : Ընդհանուր հասոյ-  
թէն պետութենէն ստացուած սերմնցուն եւ տուրքը վը-  
ճարուելէ յետոյ, մնացածը կը բաժնուի անդամներուն  
միջեւ, իւրաքանչիւրին աշխօրներուն համեմատու-  
թեամբ :

Ընդհանուր արտադրութեան մէկ մասը կը յատկա-  
ցուի հիւանդանոցի, մանկամատուրի ծախքերուն, ինչպէս

նաեւ թատրոնի, ակումբի, գրադարանի եւ դիւզին այլ  
հաւաքական հաստատութիւններուն:

Նախատեսուած արտազրութենէն աւելի եղող հա-  
սոյթը, յաւելեալ աշխօրներու ձեւով կը յատկացուի այլ  
արդինքը ապահովող աշխատաւորներու խմբակներուն  
(օդակ):

Իւրաքանչիւր կոլխօզ ունի դիտական, փորձառա-  
կան աշխատանոց մը, որ կը զբաղի որակաւոր սերմնցու  
պատրաստելով, անասուններուն տեսակը ազնուացնե-  
լով, վնասակար միջատներու դէմ պայքարելով, եւն:::

Կոլխօզի անդամ եղողները ունին իրենց սեփական  
տունը եւ անոր կից 1000 քառ. մէթրի չափ հող, զոր կը  
մշակեն կոլխօզին յատկացուած իրենց ժամերէն զուրս:  
Կրնան ունենալ սեփական երկու կով, տասը ոչխար,  
խող, հաւաղդիներ, փեթակ: «Ճնամերձային տնտեսու-  
թիւն» անունը կու տան այս սեփականութեան,

Կոլխօզի անդամ մը կրնայ ազատօրէն վաճառել  
շուկայի մէջ կամ մասնաւորներու, իր անձնական սպա-  
ռումէն աւելի ունեցած մթերքը, կոլխօզէն ստացած կամ  
տնամերձային տնտեսութենէն արտադրած:

Պետութեան տնտեսական քաղաքականութեան մէջ,  
ձգտում մը կը տեսնուի Սովխօզներու դերը աստիճանաւ-  
րար տկարացնելու:

Բ.՝ Արիեստաւորներու աշխատանիքը. Արհետառ-  
որ մը կրնայ աշխատիլ Արտելի մը անդամ ըլլալով կամ  
իր հաշոյն, առանձին աշխատելով:

Նոյն արհեստին պատկանող անձեր (նուաղագոյն  
երեք հոգի ըլլալու պայմանաւ), հաւաքական գործակ-  
ցութեամբ աշխատիլ որոշելով կը կազմեն Արտել քք:

Արտելին մասնակցողը, իր ունեցած աշխատանքի  
գործիքները, մեքենաները կը տրամադրէ հաւաքական  
գործին, ստանալով անոնց արժէքին համեմատ, որոշ

տոկսս մը , ընդհանուր շահէն :

Արտելի անդամ մը , աշխատանքի վարձարութիւնը կը ստանայ , իր արտադրած գործին համեմատ , իւրաքանչիւր կտորի համար , նախապէս կը սահմանուի այս ժէք մը ու այդ հիման վրայ , կ'որոշուի իւրաքանչիւրին ստանալիք բաժինը :

Արտելի ամբողջական արտադրութենէն իւրաքանչիւրին աշխատանքի իրաւունքը վճարելէ , պետական սակը յանձնելէ յետոյ , մնացածին երկու առ հարիւրը կը յատկացուի թատրոնի , գրադարանի , ակումբի եւ որակեալ աշխատաւորներու պարզեւատրման , իսկ 98 առ 100ը կը բաժնուի անդամներուն միջեւ , իւրաքանչիւրին տրամադրած գործիքներուն եւ մեքնաներուն արժէքին համեմատութեամբ :

Արհեստաւոր մը կրնայ նաեւ աշխատիլ իր հաշոյն , իր սեփական գործիքներով , իր աշխատանոցին մէջ , ընտանիքին անդամներուն հետ (կին , զաւակ , ծնողը , քոյր , եղբայր) :

Կրնայ ունենալ իբրեւ օդնական , աշկերտ մը եւ աշխատաւոր մը :

Արհեստաւոր մը ազատօրէն կրնայ վաճառել իր արտադրած ազրանքը շուկային մէջ կամ մասնաւորներու , իր կողմէ նշանակուած գինով :

Արհեստաւորը պետութեան կը վճարէ տարեկան որոշ սակ մը :

Արհեստաւոր մը եթէ ուզէ կրնայ աշխատիլ նաեւ պետութեան համար , պատրաստելով իրեն յանձնուած աղսպրանքները :

Պետութեան տնտեսական քաղաքականութեան մէջ , նախապատուութիւն կը տրուի Արտելներու աշխատանքին :

Գ... Բանուորմերու աշխատանքը . Աշխատանքի տե-

առզութիւնը, շաբաթական 36էն 48 ժամ է, ըստ աշխատանքի տեսակին եւ մարդոց առողջութեան վրայ ունեցած ազգեցութեան:

Աշխատանքի սահմանուած ժամերէն դուրս, աշխատաւորը իր սւզած ձեւով կ'օգտագործէ իր ժամերը, հանգստանալով կամ սեփական ուրիշ աշխատանք մը կատարելով:

Աշխատաւորը իր արտադրած դործի քանակին եւ որակին համեմատութեամբ կը ստանայ վարձատրութիւնը: Մաքուր եւ արագ աշխատողը աւելի շատ վճարում կը ստանայ քան թէ դանդաղ եւ անխնամ աշխատանք կատարողը:

Աշխատաւորը իր ստացած օրավարձքէն դուրս, քաղմաթիւ նիւթական առաւելութիւններ ունի, որոնց մէջ յիշենք հետեւեալները.

1.- Կրնայ ճաշել իր աշխատած դործարանին մէջ, աննշան վճարումի մը փոխարէն:

2.- Ընտանիքին անհրաժեշտ մթերքը կը դնէ հաստատութեան մատակարարական տնտեսութենէն, շատ մատչելի դիներով:

Իւրաքանչիւր դործարան ունի իր մատակարարական տնտեսութիւնը, այսինքն իր հաշուոյն կը պահէ աղարակ մը, որուն արտադրութիւնները իրենց ինքնարժէքով (փրի տը բըվիէն) կը վաճառէ իր բանուորներուն եւ պաշտօնէութեան:

3.- Աշխատաւորը կ'օգտուի դործարանին կառուցած ընակարաններէն, կարելիութեան սահմանին մէջ:

4.- Կ'օգտուի ձրիաբար, հաստատութեան ակումբէն, դրագարանէն:

5.- Զեղչուած դինով տոմսակներ կը ստանայ թատրոնի, շարժանկարի եւ զանազան ներկայացումներու:

6.- Հիւանդութեան պարագային կը ստանայ ձրի

բժշկական խնամք, ստանալով միաժամանակ իր օրավարձը:

7.- Տարեկան մէկ ամսուան վճարովի արձակուրդ ունի, որու ընթաքին կրնայ օդափոխութեան մեկնիւ, բժիշկներու ցուցմունքին համաձայն:

8.- Վաթսուն տարեկանէն յետոյ կը ստանայ հանգստեան թոշակ: Այդ տարիքէն յետոյ, աշխատելու ցանկութիւն ունեցողները կրնան աշխատիւ, իրենց հանգստեան թոշակէն զատ ստանալով օրավարձը:

Հանգստեան թոշակի սակը բոլորին համար նոյննէ: Բացառիկ ծառայութիւն եւ զործ կատարողները կը ստանան նաեւ անհատական թոշակ, որուն գումարը կը սահմանուի նախարարաց խորհուրդին կողմէ:

Աշխատանքի ներքին կազմակերպութիւնը գործարաններու մէջ, ինչպէս կարգապահական օրէնքները կը պատրաստուին աշխատաւորներու կողմէ իսկ, իրենց ընդհ. ժողովներուն մէջ:

Հաստատութեան ընդհանուր աշխատանքի կանոններուն ենթարկուելով հանդերձ, աշխատաւորը պատէ իր աշխատանքը դասաւորելու իր ուղած ձեւով: Այդ պատութեան շնորհիւ է որ յայտնուած է Սթախանովը, որ յաջողած է եռապատկել իր աշխատանքին արդիւնքը: Սթախանովեան աշխատանքի ոգին ի պատուի է ամբողջ Խորհրդային Միութեան մէջ:

Իւրաքանչիւր գործարանի մէջ գոյութիւն ունի, աշխատաւորը վտանգներէ զերծ պահելու յատուկ կազմակերպութիւն, որ կը քննէ աշխատանքի առողջապահական պայմանները եւ կը վերցնէ վտանգի կարելիութիւնները աշխատաւորին համար:

### ԱՌԵՒՏՈՒՐԸ

Խորհրդային Միութեան մէջ առեւտուրը կը կատար-  
ուի գլխաւորաբար պետական վաճառատուններու եւ քօօ-  
փէրաթիվներու միջոցաւ։ Անոնց կողմէ վաճառուած  
ապրանքներու գիները կ'որոշուին պետութեան կողմէ։

Մանր առեւտուրի ազատութիւնն ալ գոյութիւն ու-  
նի, մասնաւորներու համար։

Գիւղացի մը՝ կոլիտզի անդամ կամ ոչ, շուկային  
մէջ կամ մասնաւորներու կրնայ ազատօրէն վաճառել իր  
տնամերձային տնտեսութեան արտադրութիւնները (ար-  
մտիք, բանջարեղին, ոլսուզ, կաթնեղէն, հաւ, եւն.)։

Արհեստաւորը կրնայ ազատօրէն վաճառել իր ար-  
տադրած ապրանքները։

Ազատ շուկաներու մէջ, մասնաւորներու կողմէ կը  
վաճառուին նաեւ ընթացիկ գործածութեան յատուկ ա-  
ռարկաներ, ինչպէս հաղուստ, զլիարկ, գիրք, մեքենա-  
ներ, տնական առարկաներ, եւայլն։

Աքատ շուկայի մէջ առեւտուրով գրադողները, ա-  
մէն օր, որու շահատուրք մը կը վճարեն պետութեան,  
իրենց բաւած տեղին համեմատութեամբ։

Ինչպէս կը տեսնուի ուրեմն, որեւէ մէկը իր գը-  
նումները կրնայ կատարել իր աշխատած գործարանի  
մատակարարման տնտեսութենէն, ուր ծախուած ապ-  
րանքները ամէնէն աժանն են եւ հնարաւորութիւն կու  
տան իւրաքանչիւր աշխատաւորի ապրելու կանոնաւոր  
կերպով, իր ստացած օրավարձքով։ Գնումներ կրնայ  
ընել պետական վաճառատուններէն, քօօփէրաթիվնե-  
րէն, ինչպէս նաեւ ազատ շուկայէն, ուր գիները փոփո-  
խական են, ևնթակայ ըլլալով մատուցման եւ խնդրան-  
քի օրէնքին։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ ԵՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԻՆ

Անհատական սեփականութիւնը ճանչցուած ու սահմանուած է Խորհրդային Սահմանադրութեամբ եւ Քրէական Օրինագիրքով :

Ամէն մարդ կրնայ ունենալ իր սեփական տունը, կարասիները, աշխատանքի գործիքները :

Անհատի մը մահէն յետոյ, իր սեփականութիւնը կր փոխանցուի ժառանգորդներուն :

Որեւէ մէկը, մահէն առաջ, կրնայ իր հարստութիւնը, կտակով փոխանցել իր ցանկացած անձին կամ հաստատութեան .

Ամէն մարդ կրնայ խնայողութիւն մը կազմել ու գրամատուն յանձնել, ստանալով տոկոս մը եւ կամ պետական արժեթուղթեր գնել :

Դրամատունը կը վճարէ Յէն 7 առ հարիւր տոկոս : 3 կը վճարէ, եթէ զրամը անորոշ ժամանակով ձգուել եւ ուղուած ատենը առնուի : 7 առ հարիւր կը վճարէ, եթէ մասնաւոր նպատակի մը համար ձգուած ըլլայ դրամը : Օրինակ, եթէ մէկը տուն մը շինել ուզէ, դաշնակ մը գնել ուզէ, կամ իր զաւկի չափահասութեան խնայողութիւն մը յատկացնել ուզէ եւ այդ նպատակին իրագործման համար մաս մաս գումարներ յանձնէ դրամատան, այդ պարապային, 7 տոկոս կը ստանայ, պայմանաւ որ քաշած դրամը իրապէս գործածէ գոյց տրուած նպատակին :

Ամէն մարդ տուն կրնայ շինել իր ուղած մէծութեամբ եւ ձեւով, յատակագիծը պետութեան կողմէ հաստատել տալէ յետոյ : Ամէն մարդ իր տունը կը կահաւորէ իր ճաշակին համաձայն : Տուն ունեցողները կրը նան վարձու տալ իրենց բնակութենէն աւելի եղող մա-

ուր, օրէնքի սահմաններուն մէջ:

Ներգաղթողները իրենց տունը շինելու համար, կըր-  
նան պետութենէն մինչեւ 30,000 բուբլիի փոխառութիւն  
մը կնքել ու ստանալ անհրաժեշտ շինուածանիւթերը:  
Այդ գումարը կը վերադարձնեն մասնակի վճարումնե-  
րով, մաս մաս, 15 տարուան ընթացքին, առանց տո-  
կոս վճարելու:

Տուն չունեցողները կը բնակին պետութեան կողմէ  
իրենց տրամադրուած բնակարաններուն մէջ, պղտիկ  
վարձքի մը փոխարէն:

Իւրաքանչիւր ընտանիք կը վճարէ իր սպառած հ-  
լեկտրականութիւնը եւ ջուրը, որոնք չատ աժան են:

Խոհանոցի եւ ջերմութեան համար ընդհանրապէս  
իրեւ վառելիք կը շործածուի փարտը, ածուխը, քարիւ-  
ղը եւ ելեկտրականութիւնը:

Առաջաստանի մէջ ելեկտրական հոսանքը «Քու-  
ռան ալբէնաքիֆ» է 110, 120 եւ 220 վօթերով:

### ԸՆՏԱՆԻՔ

Սով. Հայաստանի մէջ կ'ամուսնանան երիտասարդ  
տարիքի մէջ եւ ընդհանրապէս կ'ունենան բազմաթիւ  
զաւակներ: Իւրաքանչիւր ընտանիքի մէջ 4-5 երախան  
սովորական վիճակ մըն է:

Ամուսնութիւնը եւ բազմածնութիւնը կը քայլեր-  
ուին պետութեան կողմէ, որ հաստատած է բազմածնու-  
թեան մրցանակ եւ «հերոս մայր» կոչումը: (1946ին  
Սով. Հայաստանի մէջ 10 միլիոն բուբլի տրուած է իր-  
քեւ բազմածնութեան մրգանակ):

Ամուսնութիւնը տեղի կ'ունենայ տղու և աղջկայ ա-  
ղատ կամքով եւ պաշտօնական արձանագրութեամբը քա-

դաքապետարանի մէջ:

Ցանկացողները կրնան եկեղեցական ամուսնութիւն  
եւս կատարել:

Տղամարդու եւ կնոջ միջեւ բացարձակ հաւասարու-  
թիւն կը տիրէ թէ՛ իրաւականօրէն եւ թէ գործնականօ-  
րէն, ընտանիքէն ներս եւ ընկերային կեանքի մէջ:

Կնոջ առջեւ բաց են բոլոր ասպարէզները, այն ձեւով  
եւ այն չափով, ինչպէս տղամարդու առաջ:

Կիները ընտրող են եւ ընտրելի, տղամարդու նման:  
Կը հետեւին ուսման բոլոր աստիճաններուն, պաշտօն կը  
ստանձնեն պետական բոլոր հիմնարկութիւններուն մէջ:

Ամուսնալուծումները հազուադէպ են: Ամուսնալուծ-  
ման պարագաները կը քննուին դատարաններու կողմէ,  
որոնք կը փորձեն նախ հաշտեցում մը կատարել երկու  
կողմերուն միջեւ: Անկարելիութեան պարագային միայն  
կը կատարեն ամուսնալուծումը, պահելով միշտ վերա-  
մուսնութեան իրաւունքը երկու կողմերուն համար ալ:  
Ամուսնալուծումներու ատեն, ամէնէն առաջ կը կար-  
դագրուի դաւակներու ապահովութեան խնդիրը, անոնց  
շահերը եւ ապագան ապահովելու ձեւով:

Աշխատաւոր կինը՝ ծննդաբերութենէն երկու ամիս  
առաջ եւ մէկուկս ամիս յետոյ չաշխատիր, բայց կը  
ստանայ իր օրավարձքը ամբողջապէս:

Բոլոր գործարաններու մէջ կան մանկամսուրներ,  
ուր կը խնամուին պդտիկները իրենց մօրը աշխատանքի  
ժամերուն: Երախաները ձրի կը ստանան իրենց սնուն-  
դը մանկամսուրներու մէջ:

Մայրերը կը լքեն աշխատանքը, իրենց զաւակներուն  
կաթ տալու ժայերուն, եւ գործարանէն մեկնելու ատեն  
իրենց հետ կը տանին երախաները:

Ուեէ ծնողը, երբ հիւանդութեան կամ այլ պատճա-

ոռվ ի վիճակի չէ խնամելու իր զաւակը, կը յանձնէ պետութեան, ուզած ատեն առնելու պայմանով:

Հնուանիքի մը մէջ հիւանդ մը եղած ատեն, ուրիշ անդամ մը կը զբաղի անոր խնամքով, ձգելով իր աշխատանքը, բայց ստանալով օրավարձքը:

### ԺԱՄԱՆՅԻ ԵՒ ԶԲՈՍԱՆՔԻ ՄԻԶՈՑՆԵՐ

Սով. Հայաստանի մէջ, ամէն օր բաց են թատրոնները եւ սինէմաները: Ա., Բ. եւ Գ. կարգի են տոմսակները: Համեմատասրար միւս առարկաներու արժէքին, ամէնէն աժանն են թատրոնի, սինէմայի դիները եւ միշտ մնացած են անփոփոխ:

Սով. Հայաստանի մէջ կան սրճարաններ, ճաշարաններ, հանրային պարտէզներ, պարարահներ: Գրադարաններ եւ ակումբներ, ուր տեղի կ'ունենան դասախոսութիւններ եւ հրապարակային հաւաքոյթներ: Թանգարաններ, նկարչական ցուցահանդէսներ: Նուազահանդէսներ, պարահանդէսներ:

Պատմոկան հնութիւններով եւ բնական գեղեցկութիւններով հարուստ երկիր մըն է. Սով. Հայաստան, ուր կարելի է ազատորէն ճամբորդել, վայելելու համար ընութեան եւ քաղաքակրթութեան ստեղծած գեղեցկութիւնները:

ԾԱՆԹՈՒԹԻՒՆ. — Այս ընդհանուր եւ համառօտ կարգ մը գիտելիքներէն դատ, հետազայ զբքոյկներու մէջ պիտի տրուին աւելի մանրամասն տեեղկութիւններ քննութեան առնուած նիւթին կապակցութեամբ:






ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220033994

[804]



ԳՐԱ 30 ԹՐԱՆՔ

Կեղրոնառեղի՝ Հայ Ազգ. Բնդի. Միութիւն  
9, Փլաս տը լու Մատըլէն — Փարիզ